

ՄԵՐ ԱՆԿԻՆԵՆ

Հնչակեան Քսան Կախաղաններուն 107 Ամեակը

Հայ ժողովուրդի բազմադարեայ պատմութեան մէջ կ'առանձնանայ 1915 թուականը, որուն էջերուն վրայ արձանագրուեցան մեր ամենէն ողբերգական դրուագները՝ հայութիւնը հասցնելով ամբողջական կործանման եզրին:

Կանխատեսելով Հայոց Ցեղասպանութիւնը ծրագրող ու գործադրող Երիտթուրքերու կառավարութեան հայաջինջ նպատակներուն մասին ահազանգ հնչեցնող միակ ուժը եղաւ Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութիւնը: ՍԴԳԿ-ի 7ևրդ Համագումարը՝ կայացած 1913-ին Ռուսմանիոյ Քոստանտնուպոլսի մէջ, լայնօրէն քննարկելով Արեւմտահայութեան սպառնացող վտանգը, գաղտնի որոշում կայացուց ու ծրագրեց՝ ահաբեկելու Երիտթուրքերու պարագլուխները հաւատալով, որ այդպիսով կարելի պիտի ըլլար կանխել Ցեղասպանութիւնը:

Ծրագիրը իրագործելու նպատակով կազմուեցաւ յատուկ խումբ՝ գլխաւորութեամբ Մեղրիի ծնունդ Մաթեոս Սարգսեանի, որ մեր պատմութեան մէջ ծանօթ է Փարսմազ ծածկանունով: Խումբի անդամները վերադառնալով Երկիր սկսան իրենց նախապատրաստական աշխատանքները, սակայն շատ չանցած Փարսմազ ու իր ընկերները զոհ դարձան հայանուն անհատի մը մատնութեան ու իշխանութիւններուն կողմէ ձերբակալուելով ենթարկուեցան կալանքի: Թրքական զինուորական դատարանին կողմէ Հնչակեան քսան գործիչներ դատապարտուեցան մահուան ու անոնք 1915 թուականի Յունիս 15-ին Պոլսոյ Սուլթան Պայազիտ հրապարակին վրայ բարձրացան կախաղան:

Պոլսոյ Հայութիւնը, որ մինչ այդ տեղեակ անգամ չէր Ապրիլ 24-ին ծայր առած հայ մտաւորականներու ձերբակալութիւններուն ու գաւառներուն մէջ տեղի ունեցող ջարդերուն ու տեղահանութեան մասին, այդ օրը առաջին անգամ զգաց պահի լրջութիւնը:

Այս օրերուն կը նշենք Հնչակեան Քսան հերոսներուն նախապատմութեան 107-ամեակը: Անոնք իրենց կեանքով, գործով ու մահուամբ մարմնաւորեցին Հայ ժողովուրդի ապրելու եւ գոյատեւելու կամքը: Տարբեր պիտի ըլլար արեւմտահայութեան ճակատագիրը, եթէ Քսանները յաջողէին ի գործ դնել իրենց ծրագիրները:

«Դուք մեզ քսաններս կը կախէք, սակայն քսան հազարներ պի-

Վարչապետ Փաշինեանի Հարցազրոյցը «Ալ ժազիրայի» Եթերով «Հայաստանի Եւ Ատրպէյճանի Միջեւ Ամենահրատապ Եւ Կարեւոր Հարցը Լեռնային Ղարաբաղի Հարցն Է»

Հայաստանի, Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ 2020 թուականի Նոյեմբերին կնքուած եռակողմ յայտարարութիւնը այն ժամանակ Լեռնային Ղարաբաղի մէջ բռնութեան վերջ դնելուն միտուած քայլ էր: Այս մասին Քաթարի մէջ «Ալ ժազիրա» հեռուստաընկերութեան տուած հարցազրոյցին յայտարարած է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանը:

«Պէտք է նշեմ, որ այդ յայտարարութիւնը չի անդրադառնում Լեռնային Ղարաբաղի հարցին, մինչդեռ ԼՂ հիմնախնդրին պէտք է անդրադարձ արուի: Մենք յոյսով ենք, որ յառաջիկայ ժամանակներուն կը կարողանանք անդրադառնալ նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրին», նշած է վարչապետ Փաշինեանը:

Ան նկատած է, որ Հայաստանը Ատրպէյճանի հետ շփման շարք մը հարթակներ ունի: «Վերջերս մենք կազմել ենք Հայաստանի եւ Ատրպէյճանի միջեւ սահմանազատման յանձնաժողով, եւ շատ կարեւոր է շարունակել այդ աշխատանքը: Ընդամենը մէկ հանդիպում է տեղի ունեցել, սակայն մենք արդէն հա-



Վարչապետ Փաշինեան «Ալ ժազիրայի» հետ Հարցազրոյցի ընթացքին

մաձայնել ենք, որ երկրորդ հանդիպումը տեղի պիտի ունենայ Ռուսիոյ մայրաքաղաք Մոսկուայում, իսկ երրորդ հանդիպումը՝ Պրիւքսէլում: Յոյսով ենք՝ մեր միջազգային գործընկերները աջակցութեամբ եւ, ի հարկէ, ուղիղ աշխատանքի արդիւնքում կը կարողանանք սահմանազատման են-

թարկել մեր սահմանները», յայտնած է վարչապետը:

Անդրադառնալով հարցին, թէ ինչպիսի՞ն պիտի ըլլայ հայկական կողմին դիրքորոշումը, եթէ յանձնաժողովը որոշէ, որ ԼՂ ամբողջ տարածքը պէտք է պատկանի Ատր-

Նոպէլեան Սրցանակի Դափնեկիր՝ Արտեմ Փաթափութեան Ընտրուած Է ՀՀ ԳԱԱ Պատուաւոր Անդամ



Արտեմ Փաթափութեան՝ իր անուան նուիրուած «Հայփոստի» նոր նամականիշով

ՀՀ Գիտութիւններու Ազգային Ակադեմիայի ընդհանուր ժողովի Յունիս 9-ի որոշմամբ՝ ամերիկահայ ակաճառոր գիտնական, Նոպէլեան մրցանակի դափնեկիր, մոլեքուլային կենսաբան եւ նեյրոկենսաբան, փրոֆեսոր Արտեմ Փաթափութեանը ընտրուած է ՀՀ ԳԱԱ պատուաւոր անդամ:

Այս մասին յայտնած են ԳԱԱ-էն, նշելով, որ փրոֆեսոր Փաթափութեանը ունի ակնառու նուաճումներ մոլեքուլային կենսաբանութեան եւ նեարդաբանաբանութեան

թեան բնագաւառին մէջ: 2021 թուականին անոր շնորհուած է Նոպէլեան մրցանակ բնախօսութեան եւ բժշկութեան ոլորտին մէջ՝ Չերմութիւն եւ շոշափելիք ընդունողներու վերաբերեալ յայտնագործութեան համար:

«Հայփոստ» ընկերութիւնը մարեց եւ շրջանառութեան մէջ դրաւ մէկ նոր նամականիշ՝ նուիրուած «աշխարհահռչակ հայեր. Արտեմ Փաթափութեան» թեմային:

Հայաստանի Ընդդիմութիւնը Կը Հեռանայ Ֆրանսայի Հրապարակէն

Մէկ ու կէս ամիս տեւող բողոքի շարժումը՝ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հրաժարականի պահանջով հասաւ իր աւարտին:

«Դիմադրութիւն» շարժումի ղեկավարները անուղղակ ընդունելով իրենց պարտութիւնը յայտարարեցին, որ Յունիս 15-ին պիտի վերջնէն Երեւանի ֆրանսայի հրապարակին վրայ զետեղուած վրանները ու յառաջիկային պիտի որդեգրեն պաշարի նոր ուղղակ վարձութիւն:

Ռուպերդ Քոչարեանի կողմէ առաջնորդուող ու ֆինանսաւորուող փողոցային շարժումի ղեկավար Իշխան Սաղաթեյեան ըսաւ որ, Հայաստանի բոլոր հրապարակները իրենց են եւ որեւէ պահուն կրնան վերադառնալ:

Լայն հասարակութեան կողմէ մերժումի արժանացած ու հանրահաւաքներուն մասնակիցներու թիւի նօսրացում շարժումը դրած էր անել վիճակի առջեւ: Զգալի էր նաեւ տարածաշուկայի ներքին գոյութիւնը Սերժ Սարգսեանի գլխաւորած թեւին եւ Քոչարեանի թեւին միջեւ:

Ընդդիմութիւնը կը ծրագրէ այսուհետեւ շաբաթական երկու հանրահաւաք կազմակերպել՝ տարբեր վայրերու մէջ:

ՐԱՅԱՍՏԱՆԵԱՆ ՄԱՍԻՍ

Սերժ Սարգսեանի Անակնկալը Իշխան Սաղաթելեանին եւ Ընդդիմութեանը

ՅԱԿՈԲ ԲԱՂԱՆԵԱՆ

Երկու օր անց ընդդիմութեան առաջնորդ Իշխան Սաղաթելեանը կը խօսի այդ մասին, Կոմիտասի անուան պանթէոնում լրագրողներին հետ ճեպագրողի մէկ-երկու նախադասութեան ընթացքում ասել է երրորդ նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը, պատասխանելով ընդդիմութեան շարժման արդիւնքի մասին հարցին: Սերժ Սարգսեանն այցելել էր Կոմիտասի անուան պանթէոնում ամփոփուած Անդրանիկ Մարգարեանի շիրիմին: ՀՀ նախագահ Սարգսեանը փաստօրէն առաջին անգամ հնչեցնում է այն, ինչ չէր ասուել մինչեւ այժմ: Մինչ այժմ, աւելի քան մէկուկէս ամիս տեւողակցիաների ընթացքում որեւէ գործիչ չէր յայտարարել, թէ ով է ընդդիմութեան առաջնորդը: Այդ հարցերին, որ հնչել են տարբեր հարթակներէ, սովորաբար տրուել են հնարաւորինս խուսափոխական, խուսանաղ պատասխաններ: Որեւէ մի գործիչ, որ ներկայացնում է ընդդիմութիւնը, կամ ընդդիմութեան համակիր մետիափորձագիտական որեւէ շրջանակ չի խօսել առաջնորդի մասին:

Սերժ Սարգսեանն այդ առումով փաստօրէն առաջինն է, որ յայտարարում է՝ ընդդիմութեան առաջնորդը Իշխան Սաղաթելեանն է: Ընդ որում, մինչ այժմ որեւէ մէկը կարծես թէ չի էլ հերքել Սերժ Սարգսեանին եւ ասել, որ առաջնորդը Իշխան Սաղաթելեանը չէ: Միւս կողմից, Սարգսեանն ասել է մի բան, տուել է մի ձեւակերպում, որը հերքելը կը ստեղծի բաւականին անլուրջ իրադրութիւն: Միւս կողմից սակայն, թերեւս այդքան էլ լուրջ չի հնչում այն, որ ընդդիմութեան առաջնորդը Սաղաթելեանն է: Իհարկէ այստեղ խնդիրը Սաղաթելեանի անձը չէ, այլ նրա

քաղաքական հետադիժն ու տրամաչափը, ու նաեւ այն ուժի ներսում յարաբերութիւնների տրամաբանութիւնն ու պատմութիւնը, որ կազմում է փողոցի շարժման առանցքը: Ի վերջոյ, այդ ամէնը հիանալի պատկերացնում են բոլորը, ըստ այդմ հազիւ թէ որեւէ մէկը լրջօրէն պատկերացնի եւ հաւատայ այդ պատկերացմանը, որ առաջնորդը Իշխան Սաղաթելեանն է: Այլ հարց է, որ Սերժ Սարգսեանը փաստօրէն նրան նշանակում է առաջնորդ, այդ կերպ մատուցելով անակնկալ: Ընդ որում, պարզ էլ չէ՝ դա հաճելի՞ անակնկալ է, թէ ոչ: Որովհետեւ, եթէ չի փոխուում ներքաղաքական այն պատկերը, որ կայ փողոցի շարժման՝ փաստօրէն Իշխան Սաղաթելեանի առաջնորդութեամբ գրեթէ երկամսեայ շարժման արդիւնքում, ապա ստացւում է, որ առաջնորդը դառնում է նաեւ այդ արդիւնքի կամ դրա խօսուն պատկերի բացակայութեան գլխաւոր պատասխանատուն:

Ստացւում է, որ Սերժ Սարգսեանը Հայաստան դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանին նշանակում է գլխաւոր պատասխանատու: Այստեղ թերեւս ուշադրաւ է չիշել, որ իրադարձութիւնները մեծ հաշուով սկսեցին Պատիւ Ունեմ դաշինքի խմբակցութեան ղեկավար Արթուր Վանեցեանից, որը Ձատկի Կիրակի յայտարարեց Ազատութեան հրապարակում պայքար սկսելու եւ այլեւս տուն չգնալու մասին: Ստացւում է, որ «Պատիւ Ունեմ»-ը սկսում է մի գործընթաց, որի մեղմ ասած անարդիւնակութեան համար ՊՈԻ դաշինքի փաստացի առաջնորդ Սերժ Սարգսեանը «պատասխանատու» է նշանակում Ռոբերտ Քոչարեանի գլխաւորած Հայաստան դաշինքի ներկայացուցչին:

«ԱՌԱՋԻՆ ԼՐԱՏ ՈՒԱԿԱՆ»

Դիմադրութեան Շարժումը Լուսնում Ե Զեռքերը

ՍԱՐԿ ՆՇԱՆԵԱՆ

«Յաղթանակը հազար տէր ունի, իսկ պարտութիւնը որք է» հանրայայտ ճշմարտութիւնը հաւասարապէս վերաբերում է նաեւ ներքաղաքական պայքարին: Այն, որ Սերժ Սարգսեանն Իշխան Սաղաթելեանին անուանեց «ընդդիմութեան առաջնորդ»՝ վկայում է հենց այն մասին, որ դիմադրութեան շարժման նախաձեռնողներն ընդունում են իրենց պարտութիւնը կամ առնուազն ձախողումը: Սերժ Սարգսեանն Իշխան Սաղաթելեանին լրջօրէն էր նման կարգավիճակ տալիս, թէ հեզմանքով՝ հակառակ էր, բայց այս իրավիճակը չի շեղում է յայտնի անեկդոտը. երկու հրեայ ընկերներ ու ժամի գրօսնում են խուլ փողոցում, կողպարիչները շրջապատում են նրանց ու պահանջում դատարկել զրպանները, ու այդ պահին ընկերներից մէկը դիմում է միւսին՝ «լաւ չի շեղեցիք, Աբրա'մ, ես քեզ 500 տոյար էի պարտք, չէ՞, առ վերցրու»:

Իրականում դիմադրութեան շարժումն, ի հարկէ, միայն մասամբ է պարտուել: Իշխանափոխութիւնն ընդդիմութեան ծրագիրում քսիմումն էր, եւ այդ իմաստով ձախողումն ակնյայտ է, բայց վստահաբար, կար նաեւ ծրագիր-միւնիմում՝ Հայաստանի այսօրուայ վիճակի համար պատասխանատուութեան սեփական բաժնից ձերբազատուելը, եւ դա դիմադրութեան շարժմանը յաջողուել է: Սկզբում իշխանափոխութիւնն իրատեսական էր թւում՝ Ապրիլի 23-ի տպաւորիչ երթը, իսկապէս գանգուածային եւ արդիւնաւէտ փողոցային ակցիաները կարող էին ձեռնարկի հփեկտունենալ: Այդ ժամանակահատուածում, եթէ չիշում էք, ընդդիմութեան լիտերները շատ մեծ ուշադրութիւն էին դարձնում քարոզչութեանը, ոչ մի «պատահական» կամ հասարակութեան մէջ բացասական էմօցիաներ առաջացնող մարդ չէր կարող յայտնուել պայքարի առաջնագծում, հարթակը շատ աւելի լուրջ ու ծանրակշիռ էր... Բայց ըստ երեւոյթի ինչ-որ պահի լիտերների համար ակնյայտ դարձաւ, որ ծրագիր-մասքիմումը՝ իշխանափոխութիւնը, այնուամենայնիւ հնարաւոր չէ, եւ պէտք է կեդրոնանալ ծրագիր-միւնիմումի վրայ: Դրա իմաստը հետեւեալն էր՝ «այս իշխանութիւնները կործանում են երկիրը, մենք մեր բոլոր հնարաւորութիւններն օգտագործեցինք՝ դա թոյլ չտալու համար, բայց մենք ի՞նչ մեղաւոր ենք, որ ժողովուրդը փողոց դուրս չեկաւ, դէ ի՞նչ արած, ձեր մեղքը՝ ձեր վիզը, մենք գոնէ փորձեցինք, ու սրանից յետոյ էլ մեզ չմեղադրէք»: Այդ պահից սկսած Քոչարեանը, Սերժը եւ միւս «ծանր քաջայինները» առանձնապէս չէին երեւում, փոխարէնը՝ հրապարակներում յայտնուեցին Քոչարեանի, Սաղաթելի, Լիսկայի որդիներն ու էլի մի քանի օգիտող դէմքեր: Դա, իհարկէ, մտածուած էր արւում, որովհետեւ ինդերն արդէն շարժումը մարման տանելն էր, ընդ որում՝ «ժողովուրդն է մեղաւոր, որ չի ցանկանում զալ ու պայքարել այս թուրքերի դէմ» պատրուակով, իսկ ժողովրդի «չգալն» ապահովելու լաւագոյն ձեւը հենց այդ հակահիփենիկ օրգանիզմներին առաջին պլան

մղելն էր: Ամէն ինչ նախատեսուածի պէս եղաւ, ու հիմա ընդդիմութեան «ծանր քաջայինները» հանգիստ ամէն ինչ կը բարդեն Իշխան Սաղաթելեանի վրայ, մտքում մի լաւ կը հռահռան ու կամաց-կամաց կը տեղափոխուեն արտասահման՝ թալանածն ապահով վայելելու: Հնարաւոր է՝ նոյնիսկ յուշեր գրեն այն մասին, թէ ինչպէս իրենք փորձեցին փրկել հայրենիքը, բայց «անհայրենիք ու նիւթապաշտ ժողովուրդն արժանապատուութեան փոխարէն գերադասեց վերցնել թուրքի մեկնած մի կտոր հացը»:

Նիկոլի իշխանութեանն էլ է ձեռնտու այդ քարոզչութիւնը: Զէ՞ որ ինքն իբր ամէն ինչ ժողովրդի կամքով եւ ժողովրդի անունից է անում, իսկ դիմադրութեան շարժման քարոզչութիւնը հենց այն մասին է, որ «ժողովուրդը պատրաստ է ցանկացած գիշման՝ յանուն մի կտոր հացի», այսինքն՝ ընդդիմութիւնը քարոզչական հող է պատրաստում այն քայլերի համար, որ մտադիր է իրականացնել Նիկոլի իշխանութիւնը: Վերջինս էլ իր քարոզչութեամբ ընդդիմութեան ծրագիր-միւնիմումին է նպաստում՝ ոչ թէ դիմադրութեան շարժման քաղաքական անակնութիւնն է բացայայտում, այլ հաւաքների սակաւամարդութիւնը:

Զէ՞ որ նպատակը նոյնն է՝ ամէն ինչի համար մեղադրել ժողովրդին:

«ՉՈՐՐՈՐԴ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ»

Հայկական Արբանեակի Մասին Տիեզերական Ստերը

ՆԱԼԵ ՄԱՆԱՍԵԱՆ

Յունիսի 7-ին 168 TV-ի Review հաղորդման ընթացքում քաղաքական տեխնոլոգ կարէն Քոչարեանը, յղում անելով Բիւրակային աստղադիտարանի տնօրէն Արեգ Միքայէլեանին, պնդել էր, թէ Հայաստանը «կապ չունի» վերջերս Երկիր մոլորակի ուղեծիր դուրս բերուած ARMSAT 1 արբանեակի հետ:

«Ուղարկել ենք, ոնց որ [արբանեակ], որի հետ կապ չունի Հայաստանը, գոնէ մասնագէտներն են ասում, ես տենց բան չեմ ասել, բանը յայտարարեց, չէ՞, որ Բիւրակային աստղադիտարանի տնօրէնն ա յայտարարել: Ես մասնագէտներին եմ լսում՝ ի տարբերութիւն մեր իշխանութիւնների», - ասել էր Քոչարեանը:

«Փաստերի Ստուգման Հարթակը» մէկտեղել է հայկական տիեզերական առաջին արբանեակի մասին բաց ու պաշտօնական աղբիւրներում առկայ տուեալները՝ պարզելու վերոյիշեալ պնդման իսկութիւնը:

Ինչ է ասել Բիւրակային աստղադիտարանի տնօրէնը Մայիսի 26-ի կառավարու-

թեան նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը յայտարարեց, որ նախորդ օրը՝ Մայիսի 25-ին, Ֆլորիտայի Կանադերալ հրուանդանից SpaceX ընկերութեան տիեզերանաւով Հայաստանի առաջին տիեզերական արբանեակն է դուրս բերուել Երկիր մոլորակի ուղեծիր: Վարչապետն ասաց նաեւ, որ արբանեակի արձակման շուրջ բոլոր որոշումները կայացուել են գաղտնիութեան պայմաններում՝ «ինչ-ինչ նկատուումները ից ելնելով»:

«Սա տեղի է ունեցել հայկական պետական «Գեոկոսմոս» ՓԲԸ-ի եւ սպանական SATLANTIS ընկերութեան համագործակցութեան արդիւնքում», - ասել էր Փաշինեանը: Քաղտեխնոլոգ կարէն Քոչարեանը յղում է անում արբանեակի արձակման մասին յայտարարութեան յաջորդ օրը՝ Մայիսի 27-ին, «Ազատութիւն» ռատիոկայանին Արեգ Միքայէլեանի տուած մեկնաբանութեանը: Դրանում աստղադիտարանի տնօրէնը նշել էր, որ «հայկական տիեզերական արբանեակի մասին տեղեկատուութիւնն ամբողջական չէ՝

Շար.ը էջ 7



ՄԱՍԻՍ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

ՊԱՇՏՕՆԱԹԵՐԹ՝
ՍՈՑԻԱԼ ԴԵՄՈԿՐԱՏ ՅՆՉԱԿԵԱՆ
ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ
Արեւմտեան Ամերիկայի Շրջանի

ԽՄԲԱԳԻՐ
ԳՐԻԳՈՐ ԽՈՏԱՆԵԱՆ

ՎԱՐԻՉ ՏՆՕՐԷՆ
ՎԱՅԷ ԱԶԱՊԱՅԵԱՆ

MASSIS Weekly
Organ of the **Armenian Social Democratic Hunchakian Party of Western USA**
1060 N. Allen Ave.
Pasadena, CA 91104
Phone: (626) 797-7680
Fax: (626) 797-6863
E-Mail: massis2@earthlink.net
<http://www.massisweekly.com>

(USPS 667-310) (ISSN 0744-334X)
Published Weekly
Except Two Weeks in August

ANNUAL SUBSCRIPTION RATES:
USA \$50.00, \$100.00 (First Class)
Canada \$125.00 (Air Mail)
Overseas \$250.00 (Air Mail).
All payments must be made in US funds & Drawn on US banks.

Periodicals Postage Paid
at Pasadena CA.
Please Send Address Change To
MASSIS WEEKLY

ԼՈՒՐԵՐ

Ծանր վիրավորանքը Յուլիա 1-ին Սկսեալ Կ'ապաքրեականացուի

Ծանր վիրավորանքը Յուլիա 1-ին կ'ապաքրեականացուի: Գրեթէ մէկ տարուայ ընթացքին այս յօդուածով յարուցուած բոլոր քրէական գործերը ենթակայ են կարճման:

ՀՀ արդարադատութեան մամուլի քարտուղար Մարիամ Մելքունեանը մեկնաբանեց, որ գործող օրէնսգիրքին համապատասխան ծանր վիրավորանքու յատկանիշներով յարուցուած գործերը ենթակայ են կարճման եւ անձի նկատմամբ յարուցուած քրէական հետապնդման դադրեցման նոր օրէնսգիրքը ուժի մէջ մտնելէ յետոյ, քանի որ քրէական նոր օրէնսգիրքը չի նախատեսեր պատասխանատուութիւն այդ արարքի համար:

ՀՀ ԱՆ մամուլի քարտուղարը

ընդգծեց, որ եթէ անձի դէմ այլ յօդուածով ալ քննութիւն կ'իրականացուի, ապա միայն ծանր վիրավորանքի յօդուածը կը կարճուի:

«Սակայն անձը կարող է քաղաքացիաիրաւական տիրոջթում դիմել դատարան՝ ՀՀ քաղաքացիական օրէնսգրքի 1087.1-ին յօդուածով սահմանուած գործիքներէն օգտուելու համար», յաւելեց Մարիամ Մելքունեանը:

Նշենք, որ Քաղաքացիական Օրէնսգրքի 1087.1 յօդուածը կը սահմանէ անձի պատիւին, արժանապատուութեան կամ գործարար համբաւին պատճառուած վնասի հատուցման կարգը:

Յիշեցնենք, որ ծանր վիրավորանքը քրէականացուած է 2021-ի Օգոստոսին:

«Դաշնակցութեան Ղեկավարած Շարժումը Չի Կրնար Արդիւնաւետ Ըլլալ».

Սուրէն Սուրէնեանց

«Սերժ Սարգսեանի եւ Ռոպերթ Բոչարեանի միջեւ հակասութիւններն այնքան սուր են, որ քան նրանցից իւրաքանչիւրի եւ Նիկոլ Փաշինեանի», այս կարծիքին է Դեմոկրատական Այլընտրանք կուսակցութեան ղեկավար Սուրէն Սուրէնեանցը:

Ըստ քաղաքական գործիչին, իշխանութիւնը Նոյեմբեր 9-ի խորհրդանիշն է, ընդդիմութիւնը Հոկտեմբեր 27-ի եւ Մարտ 1-ի: Ինչ կը վերաբերի Սերժ Սարգսեանի նախօրէի խօսքին, որուն մէջ կը նշէր, որ շարժման արդիւքներուն մասին պէտք է երեքշաբթի օրը լսել իշխան Սաղաթէլեանին, Սուրէն Սուրէնեանցը նշեց:

«Սերժ Սարգսեանը ծաղրել է Սաղաթէլեանին կամ նրա միջոցով ձախողած ընդդիմութեան առաջնորդ է նշանակել Ռոպերթ Բոչարեանին»:

Քաղաքագէտը կը կարծէ, որ Դաշնակցութեան ղեկավարած շարժումը չի կրնար արդիւնաւետ ըլլալ: «Այդ կուսակցութեան ան-



Դեմոկրատական Այլընտրանք կուսակցութեան ղեկավար Սուրէն Սուրէնեանց

ուան հետ են կապուած վերջին 30 տարուայ ահաբեկչական արարքներ, Հոկտեմբերի 27 իրականացնողները նախկին դաշնակցականներ էին», ըսած է Սուրէն Սուրէնեանց:

ԱԱԾ-ն Բացայայտած Եւ Կանխած Է Պետական Դաւաճանութեան Դէպքեր

Հայաստանի Ազգային Անվտանգութեան Ծառայութիւնը (ԱԱԾ) բացայայտած եւ կանխած է պետական դաւաճանութեան դէպքեր:

Մասնաւորապէս, ըստ պաշտօնական հաղորդագրութեան, ծառայութեան ռազմական հակահետախուզութեան եւ քննչական բաժանմունքներու աշխատակիցներուն ձեռնարկած հետախուզական ու համակցուած քրէադատավարական միջոցառումներու հետեւանքով պարզուած է՝ «ՀՀ քաղաքացին, ով հանդիսացել է զինծառայող, ընկերային ցանցի միջոցով ծանօթացել է օտարերկրեայ յատուկ ծառայութիւններին ներկայացուցիչների հետ, հաւաքագրուել նրանց կողմից եւ տուել իր համաձայնութիւնը՝ յատուկ ծառայութիւններին առաջադրանքով հաւաքել, նրանց յանձնել պետական ու ծառայողական գաղտնիք կազմող տեղեկութիւններ»:

Բացի անկէ, օտարերկրեայ հետախուզական ծառայութեան

առաջադրանքով զինուորը կապ հաստատած է նախկին համաձայնակիցի հետ եւ փորձած է յանձնելու նպատակով ձեռք բերել ռազմական բնագաւառին վերաբերող այլ տեղեկութիւններ, որ չէ կրցած է աւարտին հասցնել, քանի որ բռնուած է ԱԱԾ աշխատակիցներուն կողմէ:

Նախկին զինուորը օտարերկրեայ յատուկ ծառայութիւններէն մաս-մաս ստացած, ինչպէս նաեւ պայմանաւորուածութիւն ձեռք բերած է հետագային ստանալ ընդհանուր 2800 տոլար եւ 6000 ռուպլի գումար:

Մէկ այլ գործով ալ ապացոյցներու բաւարար համակցութիւն ձեռք բերուած է առ այն, որ ՀՀ քաղաքացի հանդիսացող պայմանագրային զինուորը, ընկերային ցանցերու միջոցով ծանօթութիւն հաստատած է օտարերկրեայ յատուկ ծառայութիւններու աշխատակիցներու հետ եւ հաւաքագրուած է անոնց կողմէ:

Երկու զինուորները ձերբակալուած են:

Նոյեմբեր 9-ի Գիշերուայ Անկարգութիւններուն Գործով Երկու Գողի Դատապարտուեցան



Դատաւոր Սնացական Մարտիրոսեան կը հրապարակէ դատավճիռը

Երեւան քաղաքի Ընդհանուր Իրաւասութեան Դատարանի դատաւոր Մնացական Մարտիրոսեանը հրապարակեց 2020 թուականի Նոյեմբեր 9-ի լոյս 10-ի գիշերուայ զանգուածային անկարգութիւններուն գործով դատավճիռը: Դատարանը գործով ամբաստանեալներ Անրրի Սեդոյեանը եւ Կարէն Մարութեանը մեղաւոր ճանչնալ իրենց առաջադրուած մեղադրանքներուն մէջ:

Կարէն Մարութեանը դատապարտուեցաւ 6, իսկ Անրրի Սեդոյեանը՝ 3 տարուայ ազատազրկման: Անրրի Սեդոյեանը նաեւ պիտի վճարէ տուգանք՝ 500.000 դրամի չափով:

Կարէն Մարութեանը եւ Անրրի Սեդոյեանը կը մեղադրուին 2020 թուականի Նոյեմբեր 10-ին Երեւան քաղաքին մէջ բազմաթիւ անձերու հետ միասին ջարդերով, գոյք ոչնչացնելով եւ վնասելով

զուգորդուած զանգուածային անկարգութիւններուն մասնակցելու, ինչպէս նաեւ՝ Անրրի Սեդոյեանի հետ նախնական համաձայնութեան գալով՝ ՀՀ կառավարութեան շէնքի թիւ 218, 219 եւ 402 աշխատասենեակներ ապօրինի մուտք գործելու մեծ չափերով ուրիշի գոյքի բացայայտ յափշտակութիւն կատարելու համար:

Անրրի Սեդոյեանը մասամբ ընդունած է մեղքը, իսկ Կարէն Մարութեանը՝ ոչ: Պաշտպանական կողմն ալ անհիմն համարած էր անոնց առաջադրուած մեղադրանքը:

Յիշեցնենք, որ մեղադրողը միջնորդած էր Անրրի Սեդոյեանը դատապարտել 7, իսկ Կարէն Մարութեանը՝ 8 տարուայ բանտարկութեան:

Ի դէպ, դատարանը մերժեց դատախազութեան ներկայացուցած մօտ 2 միլիոն դրամի պահանջը:

Ռազմաւսումնական Հաստատութիւնը Աւարտած Սպաները Պիտի Ստանան 3-Սենեակնոց Բնակարան Երեւանի Մէջ



Հայաստանի մէջ ռազմաստիճանական հաստատութիւնը աւարտողները, անկախ ծառայութեան նշանակման վայրէն, պիտի ստանան 3-սենեակնոց բնակարան Երեւանի մէջ: Այս մասին ըսաւ ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական Պայմանագիր» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Խաչատրեանը Ազգային ժողովի յայտարարութիւններու ժամուն:


«Մի քանի օր յետոյ Աժ կը մտնի համապատասխան օրէնքի նախագիծ, որով սահմանուած է, որ սկսած 2022 թուականի Յունիսի 1-ից ՀՀ ռազմաստիճանական հաստատութիւնները ընդունուած մեր ապագայ սպայական կազմի ներկայացուցիչներին համար պետութիւնն անվարձահատուց տրամադրելու է

3-սենեակնոց բնակարան Երեւան քաղաքում», ըսաւ Խաչատրեանը:

Պատգամաւորը ընդգծեց, որ կապ չունի, թէ սպան որտեղ կը նշանակուի ծառայութեան՝ Տաւուշի, Սիւնիքի, թէ Վայոց Ձորի մարզին մէջ, ան աւարտելէ յետոյ Երեւանի մէջ պիտի ունենայ 3-սենեակնոց բնակարան: Խաչատրեանը կոչ ըրաւ 18-23 տարեկան երիտասարդներուն՝ դիմելու ռազմաստիճանական հաստատութիւն: Ան այս համարեց վերջին տասնամեակներու ամենամեծ ու նշանակալի բարեփոխումը՝ սպայական «կորիզը» ձեւակորելու գործին մէջ: Համապատասխան նախագիծը հաւանութիւն ստացած էր կառավարութեան Յունիս 2-ի նիստին ընթացքին:

ԼՈՒՐԵՐ

Նիկոլ Փաշինեանի Պաշտօնական Այցը Քաթարի Էմիրութիւն



Վարչապետ Փաշինեան եւ Քաթարի էմիր, շէյխ Թամիմ Պըն Քամատ Ալ Թամիմի հանդիպումի ընթացքին

Պաշտօնական այցով Քաթար գտնուող վարչապետ Նիկոլ Փաշինեանը հանդիպած է Քաթարի էմիր, շէյխ Թամիմ Պըն Քամատ Ալ Թամիմի հետ:

Ողջունելով վարչապետ Փաշինեանը՝ Քաթարի էմիրը բարձր գնահատած է Հայաստանի եւ Քաթարի միջեւ ձեւաւորուած բարիդրացիական յարաբերութիւններն ու փոխմատահութիւնը՝ ընդգծելով, որ քաթարական կողմը շահագրգիռ է զարգացնելու եւ ամրապնդելու երկկողմ փոխգործակցութիւնը տարբեր ոլորտներու մէջ:

Նիկոլ Փաշինեան շնորհակալութիւն յայտնած է ջերմ ընդունելութեան համար եւ վստահութիւն յայտնած, որ այս այցը նոր ազդակ պիտի հաղորդէ հայ-քաթարական համագործակցութեան, այդ շարքին՝ տնտեսութեան եւ մարդասիրական ոլորտներուն մէջ:

Հայաստանի վարչապետն ու Քաթարի էմիրը ընդգծած են երկու բարեկամ երկիրներուն միջեւ փոխգործակցութեան մեծ ներուժը, յարաբերութիւններու ընդլայնման ու ամրապնդման երկուս-

տեք պատրաստակամութիւնը:

Կողմերը կարեւորած են յարաբերութիւններու զարգացումը յատկապէս տնտեսութեան, տեղեկատուական արհեստագիտութիւններու, գիտութեան, օդային հաղորդակցութեան, զբօսաշրջութեան, մշակութի ոլորտներուն մէջ:

Նիկոլ Փաշինեան անդրադարձած է Հայաստանի մէջ ձեւաւորուած գործարար միջավայրին եւ նշած, որ ՀՀ կառավարութիւնը պատրաստ է իր գործիքակազմերու շրջանակին մէջ նպաստելու Քաթարի ընկերութիւններուն կողմէ հնարաւոր ներդրումային ծրագրերու իրականացման:

Ձրուցակիցները վստահութիւն յայտնած են, որ ՀՀ վարչապետին պաշտօնական այցն ու օրակարգով նախատեսուած հանդիպումները պիտի նպաստեն ներդրումներու եւ առեւտրաշրջանառութեան ոլորտներուն մէջ կապերու ընդլայնման ու խորացման:

Հայաստանի վարչապետը Քաթարի էմիրը պաշտօնական այցով հրաւիրած է Հայաստան, ինչ որ սիրով ընդունուած է:

ԵՆ-Ն Թուրքիոյ Կոչ Ըրած Է Ճանչնալու Հայոց Ցեղասպանութիւնը

Եւրոպական Խորհրդարանը Յունիս 7-ին Թուրքիոյ վերաբերեալ զեկոյց ընդունած է, որուն մէջ յորդորած է այդ երկրին ճանչնալ Հայոց Ցեղասպանութիւնը, յարգել Հայկական մշակութային ժառանգութիւնը պաշտպանելու իր յանձնառութիւնը:

Ձեկոյցին մէջ, որ ընդունուած է 448 կողմ, 67 դէմ եւ 107 ձեռնպահ ձայներով, անդրադարձ կատարուած է հայ-թրքական յարաբերութիւններու կարգաւորման ուղղուած վերջին ջանքերուն: Մասնաւորապէս, նշուած է, որ ԵՆ-ն «կ'ողջունէ Թուրքիոյ եւ Հայաստանի միջեւ վերջին մերձեցման գործընթացը՝ կապուած երկկողմ շփումներ սկսելու որոշման, յատուկ ներկայացուցիչներ նշանակելու, երկու երկիրներուն միջեւ թուիչքները վերսկսելու հետ: «ԵՆ-ն այս փորձը կը համարէ խիստ դրական զարգացում, որ դրական ազդեցութիւն պիտի ունենայ տարածաշրջանի բարեկեցութեան ու անվտանգութեան վրայ, ԵՆ-ն կը յորդորէ կողմերուն յառեւ շտանիլ այս ջանքերը՝ յանուն իրենց յարաբերութիւններու լիակատար կար-

գաւորման ու կոչ կ'ընէ Եւրոմիութեան աշխուժօրէն աջակցելու այս գործընթացին», կ'ըսուի զեկոյցին մէջ:

Եւրոպատգամաւորները յորդորած են Թուրքիոյ «ճանապարհ հարթել Թուրք եւ հայ ժողովուրդներուն միջեւ իրական հաշտեցման համար՝ ներառեալ Հայոց Ցեղասպանութեան հարցի կարգաւորումը, եւ լիարժէքօրէն յարգել հայկական եւ այլ մշակութային ժառանգութիւնը պաշտպանելու իր պարտաւորութիւնները»: Ձեկոյցին հեղինակները յոյս յայտնած են, որ այդ կրնայ դառնալ ուղի՝ Հարաւային Կովկասի մէջ յարաբերութիւններու կարգաւորման համար: ԵՆ-ն, յղում ընելով Հայոց Ցեղասպանութեան հարիւրերորդ տարելիցին՝ 2015 թուականի Ապրիլ 15-ին կառուցին կողմէ ընդունուած բանաձեւին, հերթական անգամ յորդորած է Թուրքիոյ ճանչնալ Հայոց Ցեղասպանութիւնը:

Ձեկոյցին մէջ նշուած է նաեւ, որ թէպէտ Թուրքիան բազմիցս յայտարարած է Եւրոմիութեան անդամ դառնալու նպատակին մասին, այդուհանդերձ, վերջին երկու տար-

Հայաստանի Ինքնիշխանութեան Առնչութեամբ Երկիմաստութիւն Չի Կրնար Ըլլալ. Լաւրով



Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործոց նախարարներու միատեղ մամուլի ասուլիսը Երեւանի մէջ

Հայաստանի եւ Ատրպէյճանի միջեւ հաղորդակցական ուղիները պիտի գործեն պարզեցուած կարգով, սակայն հայկական տարածքներուն նկատմամբ Երեւանի ինքնիշխանութեան առնչութեամբ որեւէ երկիմաստութիւն չի կրնար ըլլալ, Երեւանի մէջ Հայաստանի արտաքին գործերու նախարարին հետ համատեղ ասուլիսին յայտարարեց Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը:

«Ինչպէս գիտէք, [Հայաստանի ու Ատրպէյճանի միջեւ] երկաթգծային ուղին համաձայնեցուած է: Ներկայիս կ'աւարտի մայրուղիի համաձայնեցումը եւ կ'աւարտի այն համաձայնեցումը, որ պէտք է հաստատուի: Այն պարզեցուած պիտի ըլլայ, բայց այն հաստատուած պիտի հիմնուի հայկական տարածքի ինքնիշխանութեան ճանաչման վրայ, եւ որեւէ երկիմաստութիւն այստեղ չի կրնար ըլլալ: Ասոնք բաներ են, որ կապուած են կիրառական գործողութիւններու հետ, որոնք կապուած են տեւական ենթակառուցուածքի ստեղծման հետ, ուստի այստեղ աւելի լաւ է տասը անգամ չափել, մինչ կտրելը: Մեր մօտ ընկալում կայ, որ ե՛ւ ատրպէյճանական, ե՛ւ հայկական գործընկերները կը շարժին հոսկէ», նշեց Մերկէյ Լաւրովը:

Հայաստան-Ատրպէյճան հաղորդակցական ուղիներու վերագործարկման անդրադարձաւ նաեւ Հայաստանի արտաքին գործերու նախարար Արարատ Միրզոյեանը, սակայն այս հարցերուն պատասխանը չհնչեց:

«Ես արդէն ասացի, որ բազմաթիւ հարցերում այս ուղղութեամբ կայ համընդհանուր ընկալում եւ համաձայնութիւն: Առա-

ջին հերթին սա վերաբերում է նրան, որ բոլոր ճանապարհները, որոնք պէտք է վերաբացուեն կամ բացուեն, մնալու են եւ գործելու են այն երկրների ինքնիշխանութեան եւ իրաւասութիւնների ներքոյ, որոնց տարածքով անցնում են: Այսինքն, բնականաբար, միջանցքային տրամաբանութիւնը տեղ չունի, եւ սա ուզում եմ ընդգծել՝ համընդհանուր ընկալում է: Միեւնոյն ժամանակ նաեւ առիթ ունեցայ այսօր ասելու, որ կան նաեւ մի շարք մանրամասներ, բազմաթիւ մանրամասներ, որոնցում դեռեւս կողմերը տարբեր պատկերացումներ ունեն, բայց աշխատանքները շարունակուում են, եւ ես կարծում եմ, որ կ'ունենանք փոխադարձ ընդունելի լուծումներ այստեղ», նշեց Միրզոյեանը:

44-օրեայ պատերազմէն յետոյ, հայ-ատրպէյճանական հաղորդակցական ուղիներու վերագործարկման անդրադառնալով, Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւ բազմիցս խօսած է «Չանգեզուրի միջանցք»ի մասին, ինչին ի պատասխան պաշտօնական Երեւանը կ'արձագանգէր, թէ ճանապարհները չեն կրնար բացուիլ «միջանցքային տրամաբանութեամբ»:

Միրզոյեանը խօսեցաւ նաեւ հայ-թրքական յարաբերութիւններէն՝ նշելով, թէ մէկ կողմէ Թուրքիոյ բարձրագոյն իշխանութիւնը կը յայտարարէ, որ պատրաստ են բանալու սահմանը, բայց միւս կողմէ՝ Հայաստանի հետ յարաբերութիւններու կարգաւորումը Անգարան կը կապէ Հայաստան-Ատրպէյճան գործընթացին հետ: Այս մօտեցումը Հայաստանի արտաքին գործերու նախարարը «ոչ-կառուցողական» համարեց:

Համաշխարհային Դրամատուճը Հայաստանի Մէջ 2022-ին Կը Կանխատեսէ 3.5 Տոկոս Տնտեսական Աճ

Համաշխարհային դրամատուճը Հայաստանի համար 2022 թուականին կը կանխատեսէ 3.5 տոկոս տնտեսական աճ, իսկ 2023-ին՝ 4.6 տոկոս: Հրապարակուած է Համաշխարհային դրամատան Համաշխարհային Տնտեսական Հեռանկարներ զեկոյցը:

Համաշխարհային դրամատան Համաշխարհային Տնտեսական Հեռանկարներ (#GEP) յունիսեան զեկոյցը կը կանխատեսէ, որ Եւրոպայի եւ Կեդրոնական Ասիոյ տարածաշրջանի տնտեսութիւնը 2022 թուականին պիտի նուազի մօտ 3%-ով՝ հաշուի առնելով Ուքրանիոյ մէջ ընթացող պատերազմը եւ անոր հետեւանքները:

Ձեկոյցը կը կանխատեսէ, որ Հայաստանի մէջ տնտեսական աճը 2022-ին պիտի ըլլայ 3.5 տոկոս, իսկ 2023-ին՝ 4,6 տոկոս, իսկ 2024-ին՝ 4,9 տոկոս:

րինքնու ընթացքին երկիրը հետեւողականօրէն ետ կանգնած է անդամակցութեան գործընթացին հետ կապուած իր պարտաւորութիւն-

ներէն: Ձեկոյցին մէջ ընդգծուած է նաեւ Թուրքիոյ մէջ մարդու իրաւունքներու շարունակական ոտնահարումներու փաստը:

Ոչ եւս է Ռաֆայէլ Քոթանճեանը

79 տարեկանին կեանքէն հեռացած է Հայաստանի ժողովրդական արուեստագէտ Ռաֆայէլ Քոթանճեանը:

Ռաֆայէլ Քոթանճեան ծնած է 9 սեպտեմբեր 1942-ին Թիֆլիսի մէջ, չորս տարի անց տեղափոխուած է Երեւան: Աւարտած է Երեւանի գեղարուեստաթատերական հիմնարկի գերասանական բաժանմունքը: 1964-էն տարբեր տարիներու աշխատած է Ջանգեղուրի Ալեքսանդր Շիրվանզադէի անուան թատրոնին մէջ՝ որպէս դերասան եւ բեմադրիչ, եղած է «Արշալոյս» երիտասարդական թատրոնի դերասան, հետեւած է Մոսկուայի հեռուստատեսային բեմադրութեան բարձրագոյն դասընթացին, աշխատած է Երեւանի Հրաչեայ Լափանեանի անուան պետական դրամատիկական թատրոնին մէջ՝ որպէս դերասան եւ բեմադրիչ:

Խաղացած է բազմաթիւ ներկայացումներու մէջ՝ Կորինի «Մոռանալ Հերոսութիւն», Շուարցի «Թագաւորը մերկ է», Զէյթունցեանի «Մեծ լուսնիկ» եւ այլն: Նկարահանուած է բազմաթիւ հայկական եւ արտասահմանեան ֆիլմերու մէջ, այդ շարքին՝ «Աղամանդէ ձեռքը», «Տղամարդիկ», «Պաղտասարը բաժանուած է կնոջից», «Օտար խաղեր», «Մեր բակը», «Կոմսուհի տը Մոնտրօ», «11:41»: 1994-էն եղած է հեռուստատեսային տարբեր նախագիծերու մասնակից, 2008-էն՝ Բնութեան եւ հասարակական գիտութիւններու միջազգային ակադեմիայի իսկական անդամ:

Ռաֆայէլ Քոթանճեանը 1980-ին արժանացած է Հայաստանի վաստակաւոր, 2003-ին՝ ժողովրդական արուեստագէտի կոչումներուն, ՀՀ Մշակույթի նախարարութեան ոսկէ մետալի եւ «Մովսէս Խորենացի» շքանշանի, 2009-ին՝ Կիւմրիի «Պատուոյ եւ նուիրուածութեան» շքանշանի, 2017-ին՝ «Հայրենիքին մատուցած ծառայութիւններուն համար» առաջին աստիճանի մետալի:



Հայաստանի ժողովրդական արուեստագէտ Ռաֆայէլ Քոթանճեան

յութիւններուն համար» առաջին աստիճանի մետալի:

Հանրայայտ դերասանին մահուան առիթով վարչապետ Նիկոլ Փաշինեանի ցաւակցական ուղերձին մէջ մասնաւորապէս ըսուած է. «Ռաֆայէլ Քոթանճեանը մեծ սէր եւ ժողովրդականութիւն էր վայելում ոչ միայն հայ հանրութեան մէջ, այլեւ օտարերկրեայ հանդիսատեսի բաւական լայն շրջանում: Քոթանճեանի ներդրումն անգահատելի է հայ թատրոնի եւ ֆիլմի զարգացման գործում:

Նա «Մոռանալ Հերոսութիւն», «Մերկ թագաւորը», «Մեծ լուսնիկ», «Աղամանդէ ձեռքը», «Քոտոս», «Տղամարդիկ», «Պաղտասարը բաժանուած է կնոջից», «Օտար խաղեր», «Ձայն բարբառոյ», «Ուրախ ուղեւորութիւն», «Ծովահէնների կայսրութիւնը» եւ բազմաթիւ այլ յայտնի ներկայացումներում ու ֆիլմերում կերտած դերերով միշտ կը մնայ մեր պատմութեան մէջ որպէս դերասանի, մտաւորականի եւ հայի սիրելի կերպար»:

Հայաստանի եւ Ատրպէյճանի Միջեւ

Շարունակուած էջ 1-էն

պէջճանին, Փաշինեանը պատասխանած է. «Սահմանազատման յանձնաժողովը որեւէ կայս չունի Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ, քանի որ, ինչպէս ասացի, մենք Ատրպէյճանի հետ հաղորդակցման տարբեր հարթութիւններ ունենք: Դրանցից մէկը վերաբերում է սահմանազատման աշխատանքներին: Սահմանների անվտանգութեան հարցը եւս շատ կարեւոր է, այն եւս այս յանձնաժողովի մասնաժողովի ներքոյ է, քանի որ մենք պէտք է պահպանենք կայունութիւն եւ անվտանգութիւն ամբողջ սահմանի երկայնքով: Երկրորդ հարցը Հայաստանի եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնների կարգաւորումն է: Կայ շփման եւս մէկ հարթակ՝ կապուած տարածաշրջանային, փոխադրութեան եւ տնտեսական հաղորդակցութիւնների բացման հետ: Սակայն, ի հարկէ, ամենահարատապ ու կարեւոր հարցը Հայաստանի եւ Ատրպէյճանի միջեւ, ինչպէս նաեւ տարածաշրջանային խաղաղութեան տեսանկիւնից, Լեռնային Ղարաբաղի հարցն է»:

Փաշինեան կարեւորած է Ռուսիոյ դերը՝ որպէս եռակողմ յայտարարութեան երաշխաւոր, նշելով

որ Ռուսիան Հայաստանի ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է, սակայն շատ մտերիմ է նաեւ Ատրպէյճանի հետ:

Անդրադառնալով հարցին, թէ ինչպիսի՞ն է Հայաստանի մօտեցումն ու դիրքորոշումը այն «միջանցք»ին նկատմամբ, որ ենթադրաբար պէտք է կապէ Ատրպէյճանը եւ Անգարան՝ անցնելով Հայաստանի տարածքով, Փաշինեան պատասխանած է.

«Գիտէք, մեզ համար անընդունելի են այսպէս կոչուած միջանցքի մասին ձեւակերպումները, եւ դա մեզ համար կարմիր գիծ է, քանի որ մեր տարածաշրջանում, համաձայն եռակողմ յայտարարութեան, որի մասին նշեցի մեր խօսակցութեան սկզբում, մենք ունենք մէկ միջանցք, եւ դա Լաչինի միջանցքն է, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին: Բայց մեր եռակողմ յայտարարութեան մէջ ունենք մէկ այլ դրոյթ, որը հաղորդակցութիւնների բացման մասին է: Նկատի ունեմ երկաթի ճանապարհ, ճանապարհներ, եւ մենք պատրաստ ենք, իրականում արդեն քննարկում ենք տարածաշրջանային հաղորդակցութիւնները բացելու հարցը՝ երկուստեք ինքնիշխանութեան եւ սահմանների անջակ

ՀՀ Նախագահն Ու Նոպէլեան Մրցանակի Դափնեկիր Արտեմ Փաթափուբեանը Այցելեցին «Սինոփսիս Արմենիա»



Նախագահ Վահագն Խաչատուրեան եւ Արտեմ Փաթափուբեան «Սինոփսիս Արմենիայէն» ներս կը մասնակցին քննարկումի

Հայաստանի Հանրապետութեան նախագահ Վահագն Խաչատուրեան ու բժշկագիտութեան ոլորտի Նոպէլեան մրցանակի դափնեկիր Արտեմ Փաթափուբեանը Յունիս 13-ին այցելեցին «Սինոփսիս Արմենիա»: Անոնք շրջեցան ընկերութեան մէջ, ծանօթացան գործունէութեան, յառաջիկայ ծրագրերուն, ապա մասնակցեցան տեղեկատուական արհեստագիտութեան ոլորտի, գիտութեան արդի մարտահրաւէրներուն վերաբերող քննարկման ու պատասխանեցին ներկաներու հարցումներուն:

Վահագն Խաչատուրեան ըսաւ, որ մեր պետութիւնը, կերտելու, զարգացնելու բանալին մեր ձեռքն է: «Մենք գնում ենք դէպի գիտութիւն, դէպի բարձր արհեստագիտութիւններ: Այլ ընտրութիւն չունենք», ըսաւ նախագահը:

Ան նշեց, որ Սփիւռքը եւս պէտք է մասնակից ըլլայ մեր կեանքի փոփոխութեան, քանի որ այն միայն օգնութեան օղակ կամ հնարաւորութիւն չէ:

«Կարծում եմ լաւագոյն օրինակն է, թէ ինչպէս կարելի է գիտութեամբ յայտնի դառնալ աշխարհում: Մենք աղբիւրներ չունենք, բայց մենք կարող ենք մեր գիտելիքով աշխարհին ներկայանալի դառնալ եւ «Սինոփսիս»-ը դրա վառ օրինակներից մէկն է», ըսաւ ան:

Նոպէլեան մրցանակի դափնեկիր, մոլեքուլային կենսաբան, նեարդաբան Արտեմ Փաթափուբեան շնորհակալութիւն յայտնեց ջերմ ընդունելութեան համար եւ

նշեց, որ ինքզինք կը զգայտան մէջ:

«Օր մը ես սիրահարուեցայ գիտութեան եւ կրնամ ըսել, որ եթէ դուն բրեւէ բան կ'ընես, պէտք է սիրես զայն: Ես կը կարծեմ, որ շատ լաւ է, երբ կը զբաղիս քեզի հաճելի եղող բանով, եւ այդ է յաջողութեան գրաւականը», ըսաւ ան:

«Սինոփսիս Արմենիա»-ի տնօրէն Յովիկ Մուսայէլեանը կարեւոր համարեց, որ այն մարդիկ, ովքեր համաշխարհային ճանաչում կ'ունենան, չմոռնան նշել իրենց արմատներուն մասին, որ իրենք հայ են, մեծցել են հայկական ընտանիքի մէջ: «Առաջին անգամ հայ գիտնականն արժանանում է Նոպէլեան մրցանակի, եւ ես չափազանց ցանկանում եմ լինի, եթէ ասեմ, որ այս յաջողութիւնը մեր ազգային նուաճումներից մէկն է», ըսաւ ան:

«Սինոփսիս Արմենիա»-ի նախագահ Երուանդ Զօրեանը իր հերթին ընդգծեց, որ առանձնապատուկ պատիւ եւ երջանկութիւն է հիւրընկալել Հայաստանի Հանրապետութեան նախագահ Վահագն Խաչատուրեանը եւ արդէն հանրաճանաչ հայորդի, Նոպէլեան մրցանակի դափնեկիր, մոլեքուլային կենսաբան, նեարդաբան Արտեմ Փաթափուբեանը: «Անչափ կը կարեւորեմ նման հանդիպումները, քանի որ անոնք կու տան երկխօսութեան, անձնային ձեւաչափով միտքերու եւ փորձի փոխանակման, ինչպէս նաեւ յաջողութեան պատմութիւններու մատուցման հնարաւորութիւն», ըսաւ Երուանդ Զօրեանը:

տելիութեան յարգանքի սկզբունքով»:

Հարցազրոյցին մէջ Փաշինեան ընդգծած է, որ Հայաստանը ունի չորս դրացիներ եւ անոցմէ երկուքին հետ ունի շատ լաւ յարաբերութիւններ՝ նկատի ունենալով Վրաստանն ու Իրանը: «Իրանը մեզ համար բարեկամ երկիր է, որը նոյնպէս լաւ յարաբերութիւններ ունի Ատրպէյճանի հետ, եւ մենք չունենք այնպիսի մտադրութիւն, որ չունենանք լաւ յարաբերութիւններ այն երկրների հետ, որոնք ունեն լաւ յարաբերութիւններ Ատրպէյճանի հետ: Բայց հիմա մենք Իրանի հետ շատ սերուն կապեր ունենք, եւ ի միջի այլոց, յոյս ունենք, որ Իրանի հետ համագործակցութեամբ ի վիճակի կը լինենք ընդլայնել մեր երկկողմ յա-

րաբերութիւնները նաեւ Քաթարի հետ: Մենք այժմ աշխատում ենք Իրանի եւ Հայաստանի միջեւ հաղորդակցութիւնները զարգացնելու ուղղութեամբ, եւ այժմ շատ ռազմավարական մի մայրուղու կառուցման փուլում ենք, որը կոչւում է Հիւսիս-Հարաւ եւ կապում է Վրաստանի հետ մեր սահմանն Իրանի հետ սահմանին: Մենք յոյս ունենք, որ այդ ծրագրի արդիւնքում մեր տնտեսական յարաբերութիւնները Իրանի հետ կը զարգանան: Եւ ի միջի այլոց, Եւրասիական Տնտեսական Միութիւնը, ես արդէն ասացի, որ Հայաստանը դրա անդամն է, Իրանի հետ ունի ազատ առեւտրի պայմանագիր, որը շատ կարեւոր է մեր երկկողմ յարաբերութիւնների ծիրին մէջ», ըսած է Փաշինեան:

Պոլսոյ Հայոց Պատրիարքը Հանդիպած Է Թուրքիոյ Արտաքին Գործերու Նախարարին Հետ



Պոլսոյ Հայոց պատրիարք Սահակ Մաշալեանը Թուրքիոյ արտաքին գործերու նախարար Մեւլութ Չաոււշօղլուի հրաւերով Յունիս 9-ին այցելած է Թուրքիոյ Արտաքին Գործերու Նախարարութիւն եւ հանդիպած է անոր հետ:

Այս մասին կը տեղեկացնէ Պոլսոյ Հայոց պատրիարքարանի ֆէյսպուքի էջը:

Սահակ Մաշալեանի հետ Թուրքիոյ Արտաքին Գործերու Նախարարութիւն այցելած է նաեւ Արեւմտեան Եւրոպայի Հայրապետական Պատուիրակ եւ Վատիկանի Հայ Առաքելական եկեղեցոյ ներկայացուցիչ՝ Գերշ. Ս. Խաժակ Սարքեպիսկոպոս Պարսամեանը:

Հանդիպման ժամանակ Չաոււշօղլուն հետաքրքրուած է համայնքային ընտրութիւններու թեմայով եւ յայտնած է, որ կանոնադրութեան կազմման աշխատանքները հասած են վերջին փուլին եւ յոյս յայտնած, որ շուտով պիտի հրատարակուի:

Խաժակ Սրբազանը Չաոււշօղլուին տեղեկացուցած է, որ Սուրբ Ներսէս Շնորհալիի մահուան 850-ամեակին նուիրուած արարողութիւններ կը նախատեսուին, ինչպէս Հռոմի, այնպէս ալ այլ վայրերու մէջ, ուր հայեր կան:

Չաոււշօղլուն հանդիպման ժամանակ խոստացած է Սթամպուլի մէջ ըլլալու պարագային այցելել պատրիարքարան:

Չաոււշօղլուն հանդիպման ժամանակ խոստացած է Սթամպուլի մէջ ըլլալու պարագային այցելել պատրիարքարան:

Հնչակեան Քսան Կախաղաններուն 107 Ամեակը

Շարունակուած էջ 1-էն

տի քան մեր գործը շարունակելու», «Վաղը արեւելքի հորիզոնին վրայ մենք պիտի ողջունենք Հայաստանի վերածնունդը», կախաղանի վրայ իրենց վերջին խօսքերուն մէջ խիզախօրէն պատգամեցին Քսանները: Անոնք ոչ միայն կանխատեսեցնի հայութեան սպառնացող վտանգը այլ եւ մարգարեացան Հայ ժողովուրդի վերածնունդը:

Յեղասպանութենէն երեք տարիներ ետք հայու բեկորները՝ Սարդարապատի ճակատամարտի ընթացքին մահ ու կենաց պատերազմ մղելով ու թշնամին նահանջի մատնելով հիմը դրին Հայաստանի առաջին Հանրապետութեան:

Քսանները անմահացան Հնչակեան Կուսակցութեան ու Հայ ժողովուրդի պատմութեան մէջ: Անցնող տասնամեակներուն Քսաններուն յիշատակը վառ պահուեցաւ անոնց նուիրուած բանաստեղծութիւններով, ազգային երգերով, հրատարակութիւններով, Հայաստանի ու սփիւռքի տարածքին յուշակոթողներով եւ հրապարակային հանդիսութիւններով: 2013 թուականին, առաջին անգամ ըլլալով Քսաններուն տարեկիցը նշուեցաւ նաեւ Պոլսոյ մէջ: Խումբ մը թուրք յառաջդիմական մտաւորականներու նախաձեռնութեամբ, նոյն այդ հրապարակին վրայ, ուր անոնք կախաղան բարձրացած էին տեղի ունեցաւ յատուկ միջոցառում ու ծածանեցաւ Հնչակեան կարմիր դրօշը:

Անկէ ասդին թուրքիոյ մէջ լոյս տեսան բազմաթիւ հրատարակութիւններ նուիրուած Քսաններուն ու անոնց առաջնորդ՝ Փարամազին: Թուրք մտաւորական Քատիր

Աքինի կողմէ պատրաստուած ու Փարամազին նուիրուած վաւերագրական ժապաւենի ցուցադրութիւնը կը շարունակուի Եւրոպական քաղաքներու եւ Թուրքիոյ տարածքին:

Քսաններուն պաշտպանած արժէքները համամարդկային են ու արդիական: Անոնք կը պայքարէին ոչ միայն հայութեան իրաւունքներուն, այլ եւ Օսմանեան կայսրութեան տարածքին ապրող բոլոր ժողովուրդներուն իրաւունքներուն համար: 107 տարիներ ետք այսօրուան հանրապետական Թուրքիան, կարճատեւ «ժողովրդավարական գարունէն» ետք, վերադարձած է բռնապետութեան գիրկը ու կը շարունակէ ոտնակոխ ընել ոչ միայն փոքրամասնութիւններու իրաւունքները, այլեւ թուրք հասարակութեան ազատութիւնները: Բանտեր դարձեալ լեցուած են քաղաքական բանտարկեալներով: Կը մաղթենք որ, Թուրք ժողովուրդը կարողանայ վերադառնալ դէպի ժողովրդավարութիւն ու իր վրայէն թօթափէ պատմութեան ծանր բեռը, առաջին հերթին ճանչնալով Հայոց Յեղասպանութեան իրողութիւնը:

Այսօրուայ Հայաստանի Հանրապետութիւնը իրականացումն է Քսաններուն տեսլականին ու իղծերուն: Հայաստանի մէջ ժողովրդավարական կարգերու հաստատումը նաեւ արդիւնք է Հայաստանի եւ սփիւռքի տարածքին ՍԳՀԿ-ի մղած պայքարին՝ ընդդէմ օլիկարխիկ փտած համակարգին: Տարբեր չէր կրնար ըլլալ Քսաններուն ծնունդ տուող Կուսակցութեան կեցուածքը:

Յարգանք՝ Հնչակեան Քսաններուն եւ Հայ ժողովուրդի բոլոր նահատակներուն անմահ յիշատակին:

Գ. ԽՈՏԱՆԵԱՆ «ՄԱՍԻՍ»

Նոպէլեան Մրցանակի Դափնեկիր

Շարունակուած էջ 1-էն

350 դրամ արժէքով նամականիչին վրայ պատկերուած է յայտնի լիբանանահայ գիտնական, մոլեքուլային կենսաբան Արտեմ Փաթափութեանը, որ 2021 թուականին Նոպէլեան մրցանակի արժանացած է բնախօսութեան եւ բժշկութեան բնագաւառին մէջ՝ ջերմաստիճան եւ հպում ընդունողներու յայտնաբերման համար: Նամականիչի աջ հատուածին ներկայացուած է Արտեմ Փաթափութեանին շնորհուած Նոպէլեան մրցանակին պատկերը:

Նամականիչի մարման հանդիսաւոր արարողութիւնը տեղի ունեցաւ Յունիս 14-ին Հայաստանի ազգային պատկերասրահին մէջ:

Նամականիչի մարումը իրականացուցին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Յարութիւնեանը, ՀՀ բարձր արհեստագիտութեան արդիւնաբերութեան նախարարի տեղակալ Դաւիթ Սահակեանը, ՀՀ կրթութեան, գիտութեան, մշակութի եւ մարմնակրթութեան նախարարի տեղակալ Կարէն Թուրքունեանը, ՀՀ տնտեսութեան նախարարի տեղակալ Անի Իսփիրեանը, «Հայփոստ» ընկերութեան գլխաւոր գործադիր տնօրէն Հայկ Կարապետեանը, հայազգի գիտնական Արտեմ Փաթափութեանը եւ ՀՀ Դրոշմահաւաքներու հայկական ընկերակցութեան նախագահ Յովիկ Մուսայեանը:

Արայիկ Յարութիւնեանը մեծ պատիւ համարեց Հայաստանի մէջ Արտեմ Փաթափութեանը հիւրընկալելը եւ անոր պատկերով նա-

մականիչ թողարկելը: «Այս օրը լիշարժան կը լինի ոչ միայն ներկաների, այլեւ դրոշմահաւաքների համար, որոնք մեծ սիրով իրենց հաւաքածոներում կը ներառեն այս նամականիչը», նշեց ան:

Դաւիթ Սահակեան ընդգծեց, որ նամականիչի միջոցով կը փափաքին մեծարել Փաթափութեանը եւ անոր օգնութեամբ զայն ճանաչելի դարձնել ու տեղեկութիւնը տարածել ամբողջ աշխարհին մէջ:

Կարէն Թուրքունեանը կը կարծէ, որ Արտեմ Փաթափութեանը կրնայ ոգեւորել երիտասարդ գիտնականները, որոնք գուցէ ապագային համալրեն գիտութեան նուիրեալներու շարքը:

Հայկ Կարապետեան շեշտեց, որ բոլոր հայերը կը պարծենան Փաթափութեանի նման մարդոց մով: Ան յոյս յայտնեց, որ գիտնականը յառաջիկային գործունէութիւն կը ծաւալէ նաեւ Հայաստանի մէջ եւ իր գիտելիքները կը փոխանցէ Հայաստանի երիտասարդ գիտնականներուն:

«Ես չեմ գիտեր կա՞ն Նոպէլեան մրցանակի արժանացած գիտնականներ, որոնք պատկերուած են նամականիչի վրայ: Կը կարծեմ՝ անոնք կը նախանձին ինձ: Սա հրաշալի ձեւ է ըսելու, թէ որքան կը կարեւորէք գիտութիւնը, իսկ ինձի համար սա առանձնապատուկ նուէր է, քանի որ փոքր տարիքիս եղբօրս հետ հայկական նամականիչներ կը հաւաքէինք: Երբեք չէի պատկերացներ, որ օր մը իմ պատկերս պիտի տեսնեմ նամականիչի վրայ», բոլոր ելոյթները լսելէ յետոյ ըսաւ Փաթափութեանը:

AEBU SCHOLARSHIP PROGRAM

APPLICATIONS NOW OPEN

Through June 30, 2022

EMPOWERING OUR YOUTH FOR A BRIGHTER FUTURE



To apply, visit our website

WWW.AEBU.ORG

All eligible undergraduate students of Armenian descent are invited to apply.



ARMENIAN EDUCATIONAL BENEVOLENT UNION

ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԲԱՐԵՍԻՐԱԿԱՆ ՄԻՈՒԹԻՆ

626•344•7321
AEBU SCHOLARSHIP FUND COMMITTEE
1060 North Allen Avenue • Pasadena, CA 91104

Եկեղեցին Եւ Անոր Վերագրուած Առաքելութիւնը

ԲԱԳՐԱՏ ԷՍՂՈՒԳԵԱՆ

Ինչպէս աշխարհի բոլոր ժողովուրդները, հայեր եւս ունին իրենց իւրայատուկ խնդիրները: Բնական երեւոյթ է ժողովուրդի մը իր երկրին մէջ ապրելը: Հայը ունի տարբեր յատկութիւն: Աշխարհասփիւռ հայութեան միայն մէկ երրորդն է որ կ'ապրի հայրենի երկրի՝ Հայաստանի մէջ: Այս մէկը, որքան ալ ունենայ դրական յատկութիւններ, հիմնականին բացասական երեւոյթ մըն է, որ հայ ժողովուրդին կը պարտադրէ յատուկ մարտահրաւերներ:

Վերջին հարիւր տարիներու ընթացքին հայ ժողովուրդի դիմաց ծառայած գլխաւոր խնդիրն է հայապահպանումը: Մինչեւ Ի. դարու սկիզբը, հայը չունէր նման մտահոգութիւն: Կեանքը, հոգ չէ թէ բազում դժուարութիւններով, իր բնական հոսքը կ'ապրէր հայրենի երկրի վրայ: Յեղասպանութիւնը ընդհատեց այդ հոսքը: Աշխարհացրիւ հայութեան համար կեանքի իմաստը սերունդներու տեւողութեամբ բարգաւաճելու փոխարէն, գոյութիւնը պահելու համար մարտնչելու վերածուցաւ:

Գերմարդկային ջանք կը պահանջէր օտարութեան մէջ ազգը միաւորելու այդ արշաւը: Մեր նախնիները յաջողեցան նման դժուարին գործը գլուխ հանել: Բազում օրինակներով գիտենք թէ քանի մը տասնեակ ընտանիքի մէկտեղումը բաւարար եղած է օտար քաղաքի մը մէջ հայկական եկեղեցի մը կառուցելու համար: Եկեղեցին լրացնողն էր դպրոցը, որ նոյնպէս գոյացաւ խիստ սահմանափակ միջոցներու ձեռքբերումով: Յաջողեց մամուլը, գրատպութիւնը եւ ընկերային կեանքի յարատեւութեան ծառայող այլ մարմիններու կազմութիւնը:

Հայը պատմական փորձով գիտէ գոյապայքարի իմաստով եկե-

ղեցույ նշանակութիւնը: Ան էր որ իշխանութենէ գուրկ ազգը դարերու տեւողութեամբ համակեց իր առաջնորդութեամբ: ԻԱ դարուն հայ անհատը դարձեալ նոյն ակնկալութիւնը ունի եկեղեցիէն, քանի որ նախորդ դարու ընթացքին հիմնուած պետականութեան երեք փորձերն ալ չեն կրցած փոխարինել եկեղեցույ այդ առաքելութիւնը:

Այս օրերուս ծաւալող եկեղեցիէ ներս հայախօսութեան վերաբերեալ բանավէճի ետին ահա այս իրողութիւնն է որ կայ: Շատեր բնականաբար դպրոցի գուրգահեւ եկեղեցին ալ կը դիտեն հայերէնի գլխաւոր ամբողջ ըլլալով: Այս տեսանկիւնով անընդունելի է հայերէնէ զատ ոեւէ լեզուի գործածութիւնը թէ հայ դպրոցի եւ թէ հայ եկեղեցույ կամարներուն տակ:

Անդին, ազգային գիտակցութենէ գուրկ հոգեւորականը իր ծառայութեան մէջ կը գերադասէ քրիստոնէութեան քարոզչութիւնը, անկախ լեզուական նախանձախնդրութենէ: Կրօնի քարոզչութիւնը միանշանակ նախապատուութիւն կրնայ ըլլալ աշխարհի ցանկացած կրօնաւորի համար, բայց ոչ հայ, ի մասնաւորի գոյամարտ մղող սփիւռքահայ հոգեւորականի:

Նոյնը կարելի է ըսել դպրոցի օրինակով: Հայ ուսուցիչը եւս ծանրաբեռնուած է կրկնակի առաքելութեամբ: Չի կրնար լոկ գիտութիւն դաստիարակելով բաւարարուիլ: Իրմէ ակնկալուածը հայցի ուսումն է, հայոց մայրենիով դասաւանդուած:

Պարտինք խոստովանիլ որ ըրջօրէն նահանջած ենք երկու բնագաւառի մէջ ալ:

Ազգին ակնկալութիւնները կը գերազանցեն մերօրեան հոգեւորականաց, ուսուցչաց եւ հասարակական գործիչներու կարողութիւններու սահմանները:

«ԱԿՕՍ»

Հայկական Արբանեակի Մասին

Շարունակուած էջ 2-էն

ոգեւորուելու համար»: «Մի կողմից՝ ասում են հայկական արբանեակ, բայց հայկական կոչելու համար, ես նախ եւ առաջ կ'ուզէի իմանալ՝ արդեօք մենք ամբողջ կառավարումը եւ տուեալները հասանելիութիւնը ունենք: Մեծ հաւանականութեամբ՝ ոչ: Այսօրինքն՝ դա շտապ յայտարարութիւն է...», - ասել էր Միքայէլեանը:

Փաստացի, Միքայէլեանը չէր պնդում, որ Հայաստանն արբանեակի հետ կապ չունի, այլ նշում էր, որ արբանեակի մասին սահմանափակ տեղեկատուութեան պայմաններում հաւանական է համարում, որ ՀՀ-ն այն չի կառավարում եւ տուեալների հասանելիութեան խնդիր ունի:

«Հաւանաբար, ես, իհարկէ, դեռ չպնդեմ, եկէք առաջ չընկնենք, բայց չի կարող այդպէս յանկարծ, մէկ էլ միանգամից պարզուի՝ Հայաստանը արբանեակ ունի...», - եզ-

րափակել էր Միքայէլեանը: Այսպիսով, կարէն Քոչարեանի պնդումը, թէ Բիւրականի աստղադիտարանի տնօրէնը յայտարարել է, որ Հայաստանը կապ չունի Մայիսի 25-ին արձակուած տիեզերական արբանեակի հետ, չի համապատասխանում իրականութեանը:

Արդեօք ՀՀ-ն կապ ունի արբանեակի հետ

Հայկական արբանեակի արձակման մասին յայտարարութիւնից յետոյ թերահաւատ կամ ժխտողական մի շարք պնդումներ եղանգ համացանցում եւ լրատուամիջոցներում քիչ չեն նաեւ թեմայի վերաբերեալ մանիպուլյացիաներն ու շահարկումները:

Դրանցից որոշներին հանգամանորէն անդրադարձել են նաեւ CivilnetCheck-ի մեր գործընկերները:

Սակայն Յունիսի 6-ին սպանական SATLANTIS ընկերութեան տարածած հաղորդագրութեան մէջ հայկական առաջին արբանեակի

«Հայաստան» Համահայկական Հիմնադրամի Արձագանքը՝ «Կոռուպցիա 2. Հատուցում» Սերիալում Հիմնադրամի Վերաբերյալ Հնչած Անհարկի Շահարկումներին

«Երկիր մեդիա» եւ USA Armenia (ԱՄՆ) հեռուստաընկերութիւններով ցուցադրուող «Կոռուպցիա 2. Հատուցում» սերիալում հնչել են «Հայաստան» համահայկական հիմնադրամին առնչուող անհիմն մտքեր (ընդ որում այն յորջորջելով որպէս «Հայաստանի հիմնադրամ»), մերկապարանոց մեղադրանքներ եւ իմաստազուրկ արտայայտութիւններ, որոնք ոչ միայն չեն համապատասխանում իրականութեանը, այլեւ կարող են թիւր կարծիք ձեւաւորել հայ հասարակութեան եւ մասնաւորապէս, սփիւռքահայութեան շրջանում, ինչպէս նաեւ անվստահութիւն առաջացնել նրանց բնակութեան եւ կամ քաղաքացիութեան երկրների համապատասխան մարմինների մօտ:

Հասկանալով հանդերձ, որ ֆիլմի տեքստերի հեղինակները կարող են վկայակոչել այսպէս կոչուած «գեղարուեստական ստեղծագործութեան» մէջ մտացածին եւ իրականութեան հետ աղերս չունեցող մտքեր արտայայտելու իրենց իրաւունքը, ուզում ենք ընդգծել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը համազգային նշանակութեան բացառիկ կառույց է, որի գործունէութեան արդիւնաւետութիւնը մեծապէս պայմանաւորուած է նրա հեղինակութեամբ եւ նրա նկատմամբ ձեւաւորուած վստահութեամբ:

Առանց անդրադառնալու գեղարուեստական արժէքով կասկածելի այս ֆիլմում օգտագործուող հայերէնի անյարիւր բառապաշարին, արտայայտուած բովանդակազուրկ մի շարք մտքերին, իրականութեան խեղաթիւրմանը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը ֆիլմի հեղինակներին եւ դրա ստեղծման ու ցուցադրման հետ առնչութիւն ունեցող բոլոր անձանց եւ կազմակերպութիւններին կոչ է անում անհարկի չհասարակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի անուանումը եւ խոսափել դրա գործունէութիւնը վարկաբեկող ցանկացած դրսեւորումից:

2020թ. ատրպէյճանաթուրքական ազրեսիայի հետեւանքով սկսուած Արցախեան երկրորդ պատերազմի ընթացքում ամբողջ հայ ժողովուրդը ոտքի կանգնեց Հայաստանն ու Արցախը պաշտպանելու համար: Հարիւր հազարաւոր մեր հայրենակիցների ֆինանսական եւ բարոյական աջակցութիւնն անգնահատելի էր եւ շարունակուած է մինչեւ օրս՝ ուղղուելով Արցախի վերականգնմանը, զարգացմանը, արցախահայութեան տարաբնոյթ կարիքների բաւարարմանը, ինչպէս նաեւ Հայաստանի սահմանային համայնքներում իրականացուող բազմաթիւ կենսական ծրագրերին: Չմտածուած, ակնյայտ վիրաւորական եւ քաղաքական ենթատեքստ ունեցող նման արտայայտութիւններն արժէզրկում են պատերազմի ընթացքում եւ դրանից յետոյ մեզանից իւրաքանչիւրի ունեցած ներդրումը:

Հիմնադրամի գործունէութիւնը մշտապէս եղել է բաց, թափանցիկ եւ հաշուետու: Փոխանցուած բոլոր միջոցները ծախսուել եւ ծախսուած են նպատակային եւ արդիւնաւէտ, ինչը հաստատուել է հեղինակաւոր միջազգային աուդիտի եզրակացութեամբ:

Յաւալի է, որ հենց հայկական արտադրութեան ֆիլմում են հնչեցում սովորաբար ատրպէյճանական քարոզչամիջոցներից հնչող անհիմն ու փաստազուրկ մեղադրանքներ:

Մենք վստահ ենք, որ հայ հասարակութիւնը եւ մեր միջազգային գործընկերները տիրապետում են ճշմարիտ տեղեկատվութեանը եւ

մասին մի շարք կարեւոր տեղեկութիւններ յայտնի դարձան, որոնք հիմնականում վերաբերում էին կասկածի կամ կեղծ պնդումների տեղիք տուած հանգամանքներին:

Հաղորդագրութեան մէջ, մասնաւորապէս, նշուած է, որ ԱՄՆ կանավերալ հրուանդանից արբանեակի յաջող արձակումից յետոյ հայկական պետական «Գեոկոսմոս» ընկերութեան հետ համաձայնագիր է կնքուել, որով ընկերութեանը Երկրի դիտարկման լիարժէք համակարգ է տրամադրուած:

«Հպարտ ենք տեղափոխել Armsat-1 անունով յայտնի մեր «Ուրդանետա» արբանեակը, որն առաջին հայկական ռազմավարական արբանեակն է», - նշում է



Հաղորդագրութեան մէջ: Հաղորդագրութեան մէջ նշուած է նաեւ, որ յաջող մեկնարկից յետոյ առաջին հայկական արբանեակը լաւ վիճակում է ու պատրաստ է յառաջիկայ 4 տարուած ընթացքում կատարել իր աշխատանքը, իսկ դրա առաջին արդիւնքները կը ներկայացուեն Սեպտեմբերի 5-11-ը Երեւանում կայանալիք STARMUS 6-րդ փառատօնի ընթացքում:

Այսպիսով, SATLANTIS ընկերութիւնը հերքում է այն պնդումները, թէ արբանեակը Հայաստանին է, չի կառավարում ՀՀ-ի կողմից կամ երկիրը դրան հասանելիութիւն չունի:

«ՓԱՍԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ՀԱՐԹԱԿ»

Ձեր Ծանուցումները Վստահեցեք «Մասիս» Շաբաթերօրին Masis2@earthlink.net (626) 797-7680

ՄԱՍԻՍ ԱՄԵՆԱՎՍԱԿՆԵԼԻ ԱՂԲԻՐԸ ՎԱՅՐԵՆԻ ԼՈՒՐԵՐՈՒ

Գալիֆորնիոյ Հայ Քոյրերու Վարժարանը Կը Հիւրընկալէ Ամենապատիւ Եւ Գերերջանիկ Հոգեւոր Տէրը՝ Հովուապետական Այցելութեամբ



Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Տ. Ռաֆայէլ ԻԱ. Կաթողիկոս-Պատրիարքը Ամերիկայի Միացեալ Նահանգներ կատարած իր հայրապետական այցելութեան օրակարգին մէջ նախատեսուած էր նաեւ այց Հայ Քոյրերու Վարժարան:

Երեքշաբթի, 7 Յունիս 2022-ին, վարժարանս պատիւը ունեցաւ իր երդիքին տակ հիւրընկալելու Հոգեւոր Տէրը: Վարժարանիս աշակերտները դպրոցին գլխաւոր մուտքին, հայաստանեան եւ ամերիկեան դրօշակներով, հայկական աւանդական աղ ու հացով դիմաւորեցին Ամենապատիւ եւ Գերերջանիկ կաթողիկոս-պատրիարքը:

Օրուան համար իւրաքանչիւր պատրաստուած յայտագիրը տեղի ունեցաւ Վարժարանիս Դանիէլեան սրահին մէջ, ուր ներկայ էին նաեւ Հիւսիսային Ամերիկայի եւ Գանատայի առաջնորդ Արհիպատիւ Տ. Միքայէլ Եպս. Մուրատեանը, գեր-

ելոյթ ունեցան մանկապարտէզի աշակերտները՝ «Հայ Մանուկ» երգով, վարժարանիս երգչախումբը՝ «Կիլիկիա» եւ «Հայրապետական օրհներգ» երգերով, որմէ ետք բեմ բարձրացաւ փոխտնօրէնուհի Տիկ. Ռիթա Պոյաճեանը՝ հայերէն բացման խօսքով: Ան ըսաւ, որ պատիւ, բերկրանք եւ հպարտութիւն է դպրոցէն ներս հիւրընկալել Հոգեւոր Տէրը, որուն լաւապէս վայել է «շէնացնող» մակդիրը, որովհետեւ իր առաքելութեան ուղեծիրին մէջ ուր որ ալ գտնուած է ան՝ միայն շէնացուցած ու ծաղկեցուցած է:

Տ. Ռաֆայէլ-Պետրոս կաթողիկոս-պատրիարքին հոգեկերտ, մարդակերտ, եկեղեցաշէն, ծառայասէր, մարդասէր, հիւրասէր, մարդուն միտքը լուսաւորող եւ խորհրդատու արժանիքներու միաձուլուած մարմնաւորումը հանդիսատայող հոգեւորական մը ըլլալու հանգամանքները պարզող օրինակներ

տական պատգամին մէջ նշեց, որ հոգեւորականներուն դերը հոն կը կայանայ, որ երբ ազգին նաւը սկսի տատանիլ եւ բարձրացող ալիքներու դիմաց կը գտնուի, եկեղեցին ներկայ է՝ խաղաղութիւն եւ օրհնութիւն տալու: Ան անդրադարձաւ նաեւ Անարատ Յղութեան Միաբանութեան 175-ամեակին. «175 տարիներէ անոնք կ'աշխատին տալու շարունակական զարգացում, որպէսզի կեանքի բոլոր դժուարութիւններուն դէմ կարելի ըլլայ տոկալ»: Ան յուսաց եւ մաղթեց, որ այն ժամանակ երբ Անարատ Յղութեան Քոյրերը այս առաքելութիւնը կը կատարեն, անոնք գտնեն նաեւ երիտասարդ հոգիներ, որոնք նոյն ազնուութեամբ իրենց անձը նուիրեն ազգի ու եկեղեցոյ, ինչպէս նաեւ հայ գաղութի մարդասիրական ծառայութեան: Հոգեւոր

ըսաւ, որ հովուապետական այցելութեամբ Միացեալ Նահանգներ գտնուող Հոգեւոր Տէրը ներկայութիւնը իսթան է յաւելեալ ջանքով թափ տալու համար աստուածահաճոյ եւ մարդասիրական առաքելութեան մէջ: Ան նշեց, որ Անարատ Յղութեան Միաբանութեան աշխատանքը եւ ջանասիրութիւնը կը դրսեւորուի Հայ Քոյրերու Վարժարանին ճամբով, որ յանձնառու է պատրաստելու նոր սերունդներ, որոնք զինուած ըլլան գիտութեամբ, հայկական շունչով ու քրիստոնէական ոգիով: Քոյր Լուիզա Գասարճեան վստահեցուց, որ Պատրիարքութիւն-Միաբանութիւն կապը պիտի մնայ անքակտելի եւ ուժեղը պիտի միացնեն, որպէսզի համայնքի զաւակներուն համար ապահովեն միայն լաւագոյնը եւ ամենաբարին:



Տէրը ընդգծեց, որ բոլոր հոգեւորական եղբայրները կը ծառայեն ազգի զաւակներուն՝ հոգեւոր աշխարհը զօրացնելու եւ զանոնք Աստուծոյ բարեկամութեան մէջ պահելու: Տ. Ռաֆայէլ-Պետրոս կաթողիկոս-պատրիարքը իր խօսքը փակեց՝ հայցելով, որ Աստուծոյ օրհնութիւնը անպակաս մնայ ներկաներուն վրայէն:

Իր սրտի խօսքին մէջ, վարժարանիս ընդհանուր պատասխանատու Քոյր Լուիզա Գասարճեան

Այնուհետեւ, Հայ Քոյրերու Վարժարանին անունով, Առաքինագարդ Քոյր Լուիզա Գասարճեանը Ամենապատիւ եւ Գերերջանիկ Հոգեւոր Տէրը նուիրեց յուշանուէր մը:

Յայտագիրը եզրափակուեցաւ «Հայեր Միացեալ» երգով՝ ամբողջ աշակերտութեան կատարողութեամբ եւ բոլոր ներկաներուն մասնակցութեամբ:

ԹՂԹԱԿՅՈՒԹԻՒՆ
ՎԱՐՇԱՐԱՆԻ



յարգելի Հայր Բարսեղ Մ. Վրդ. Բարսեղեանը, գերապատիւ հայրեր եւ Անարատ Յղութեան Միաբանութեան առաքինագարդ քոյրեր:

Հանդիսավարութեամբ Տիկ. Մարիա Երալեանի, յայտագիրը սկիզբ առաւ Ամերիկայի, Հայաստանի եւ Հայ Քոյրերու վարժարանի քայլերգներով: Անգլերէն բացման խօսքով հանդէս եկաւ վարժարանիս տնօրէն Դոկտ. Խուլիօ Թէյչըր, որ նշեց, որ ինք Հոգեւոր Տէրը բարի գործերուն մասին շատ ծանօթ է, բայց ի մասնաւորի տպաւորուած է անոր՝ «ես պարզ հոգեւորական մըն եմ, որ կ'աշխատիմ եկեղեցոյ համար» խօսքով: Ան բարի գալուստ մաղթեց Հոգեւոր Տէրը, զայն համարեց օրհնութիւն բոլորին համար եւ շնորհակալութիւն յայտնեց անոր աղօթքներուն համար:

Գեղարուեստական բաժնով

տալով, Տիկ. Ռիթա Պոյաճեան երախտագիտութիւն եւ շնորհակալութիւն յայտնեց Հոգեւոր Տէրը՝ քաջ հովիւին, որ պատրաստ է իր 99 ոչխարները թողելու, մոլորած մէկ ոչխարը փրկելու համար:

«Մենք հպարտ ենք ձեզմով, ձեր վաստակով, ուրախ ենք ձեր հովանին վայելելով: Ձեր սիրած լոյսը եւ յոյսը կը վառին, կը լուսավառեն ու կը յուսավառեն ամէնուրեք», իր խօսքը եզրափակեց վարժարանիս փոխտնօրէնուհին:

Ուրիշամ Սարոյեանի գործէն անգլերէն հատուածի մը աշակերտական ասմունքէն ետք, ներկայացուեցաւ «Ուզունտարա» եւ «Տքելէ» պարերը, որոնց յաջորդեց «Եկեղեցին Հայկական» բանաստեղծութեան կատարումը:

Ամենապատիւ եւ Գերերջանիկ Հոգեւոր Տէրը իր հայրապետ

ՄԱՍԻՍ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԵԱՆ ԿՏՐՕՆ

Yes, I wish to subscribe to Massis Weekly
 Enclosed a check for (one year)
 * \$50,00 * \$100,00 (first class) for USA
 \$ 125,00 (Air Mail) for Canada.
 \$ 250,00 (Air Mail) Overseas.

Name: -----

Address: -----

City: ----- State:----- Zip Code:-----

Country: -----

Tel:-----

Email: -----

“Corridor” Narrative a Red Line for Armenia, PM Pashinyan Tells Al Jazeera



DOHA -- The trilateral statement signed between Armenia, Russia and Azerbaijan on November 9, 2020 was a step to stop violence in Nagorno Karabakh, Prime Minister of Armenia Nikol Pashinyan said in an interview to Al Jazeera during the official visit in Qatar.

“But I should state that this statement hasn’t addressed the Nagorno Karabakh issue, and Nagorno Karabakh issue should be addressed, and we hope that in upcoming times we will be able to address Nagorno Karabakh issue as well”, the PM said.

Pashinyan stated that Armenia has several tracks with Azerbaijan. “Recently we have established a commission for border delimitation between Armenia and Azerbaijan, and it is very important to continue that work.

Only one meeting occurred, but we have already agreed that the second meeting will take place in Moscow, the Russian capital, and the third meeting will take place in Brussels. And we hope that with the support of our international partners and of course through the direct work we will be able to delimit our borders”, he said.

Asked what will be the position of Armenia if the border commission decides that the entire territory of Nagorno Karabakh should belong to Azerbaijan, the Armenian PM said: “The commission for border delimitation has nothing to do with the Nagorno Karabakh issue, because, as I said, we have different tracks with Azerbaijan. One track is border delimitation, and

Continued on page 2

Lavrov and Mirzoyan Agree Armenia Will Have Full Control Over Land and Railway Transit Routes

YEREVAN — Armenia will control all road and railway links that will connect Azerbaijan with Nakhichevan through an Armenian region, Russian Foreign Minister Sergei Lavrov said during a visit to Yerevan on Thursday.

Lavrov revealed at the same time that the Armenian government has agreed to simplify border crossing procedures for Azerbaijani cargo and travellers that will use the planned transit routes.

Speaking after talks with Armenian Foreign Minister Ararat Mirzoyan, Lavrov said that Baku, Moscow and Yerevan are now finalizing a deal on a “simplified” border control regime for the road to Nakhichevan.

“It will be simplified but it will precisely be based on the recognition of the sovereignty of Armenian territory,” Lavrov told a joint news conference with Mirzoyan. “There can be no ambiguities here.”

“We have a sense that our Armenian and Azerbaijani colleagues proceed from this,” he said.

Mirzoyan told reporters his discussions with Lavrov focused on ongoing normalization efforts between Yerevan and Baku, calling the talks “constructive and sincere.”

He stressed that “all roads that will be opened or reopened will remain under the sovereignty and jurisdiction of the country through which they pass.” He said Baku and Yerevan have yet to work out “many details” of the transport links.

“But discussions are continuing and I think that we will have mutually acceptable solutions,” added the Armenian minister.

Mirzoyan added that “addressing the Nagorno-Karabakh conflict is vital, which will include the key points on ensuring the security and all rights of the people of Artsakh and determining the final status of Nagorno-Karabakh.”

In turn, Lavrov said that Yerevan and Moscow “have a common percep-

Continued on page 4

Nobel-winning Neuroscientist Ardem Patapoutian Named Honorary Doctor of Yerevan State Medical University



YEREVAN -- Nobel Prize laureate Ardem Patapoutian was named Honorary Doctor of the Yerevan State Medical University (YSMU) at a solemn session of the Academic Council today.

The US-based Lebanese-Armenian neurobiologist, Professor at the Dorris Neuroscience Center at the Scripps Research Institute in Califor-

nia, and a researcher at the Howard Hughes Medical Institute Ardem Patapoutian was awarded the Nobel Prize in Physiology or Medicine for discoveries of receptors for temperature and touch.

In his opening remarks YSMU Rector Armen Muradyan emphasized

Continued on page 3

PM Pashinyan on Official Visit to Qatar Several MoUs and Cooperation Agreements Signed Between the Two Countries



DOHA — On an official visit to the State of Qatar, Armenian Prime Minister Nikol Pashinyan met with the Emir of the State of Qatar, Sheikh Tamim bin Hamad Al Thani on Monday.

Welcoming Prime Minister Pashinyan, the Emir of Qatar praised the good-neighborly relations and mutual trust between Armenia and Qatar, emphasizing that the Qatari side is interested in developing and strengthening bilateral cooperation in various fields.

Nikol Pashinyan thanked for the warm reception and expressed confidence that the visit will give a new impetus to the Armenian-Qatari coop-

eration, including in the economic and humanitarian spheres.

The Prime Minister of Armenia and the Emir of Qatar stressed the great potential of cooperation between the two friendly countries, the mutual readiness to expand and strengthen relations.

The parties attached importance to the development of relations especially in the spheres of economy, information technologies, science, air communication, tourism and culture.

Nikol Pashinyan referred to the business environment in our country, noting that the Armenian government

Continued on page 4

European Parliament Calls on Turkey to Recognize Armenian Genocide, Urges Ban on Grey Wolves

STRASBOURG — In a 2021 country report on Turkey adopted by the European Parliament on Tuesday by 448 votes in favor, 67 against and 107 abstentions, the European Parliament members warn that in spite of Turkey's repeated statements that it aims to become an EU member, over the past two years the country has consistently gone back on its commitments in relation to the accession process.

Referring to the European Parliament resolution of 15 April 2015 on the centenary of Armenian Genocide, the MEPs once again encourage Turkey to recognize the Armenian Genocide.

The report commends recent rapprochement between Turkey and Armenia with regard to the decision to start bilateral contacts, the appointment of special representatives and the resumption of flights between the two countries; considers this attempt a highly positive development which has a positive impact on prosperity and security in the region; encourages both sides to pursue these efforts with a view to fully normalizing their relations and calls for the EU to actively support this process.

The Parliament encourages Turkey to pave the way for genuine reconciliation between the Turkish and Armenian peoples, including settling the

dispute of the Armenian Genocide, and to fully respect its obligations to protect Armenian and other cultural heritage; expresses the hope that this may lead to a dynamic of normalization of relations in the South Caucasus; further welcomes Turkey's diplomatic efforts to normalize relations with various countries in the Middle East, especially Israel; encourages Turkey, once again, to recognize the Armenian Genocide.

The report also urges Turkey's authorities to increase their efforts to effectively address the dire situation of Armenians and other minorities in the country.

The European Parliament remains worried that the racist right-wing extremist movement known as the Grey Wolves, which is closely linked to the ruling coalition Nationalist Movement Party (MHP), is spreading not only in Turkey but also in EU Member States. It calls for the EU and its Member States to examine the possibility of banning their associations in EU countries; calls on the Member States to closely monitor.

The European Parliament calls also on the European Union and member states to consider banning the "Grey Wolves" organization's activities in these countries.

"Arabic Messages From Armenia: Heritage For Cultural Dialogue" Exhibition Launched At Qatar National Library



DOHA — The government delegation headed by Prime Minister Nikol Pashinyan visited Qatar National Library in Doha, where temporary exhibition entitled "Arabic messages from Armenia: Heritage for Cultural Dialogue" has been opened.

The Prime Minister was welcomed at the Library by the President of the Library, Minister of State Hamad Bin Abdulaziz Al-Kuwari. Accompanied by the latter, the Prime Minister got acquainted with the exhibits presented at the exhibition, then toured the library and made a note in the Honorary Guest Book.

The exhibition presents 9 duplicate samples from the numismatic and archeological collections of the History Museum of Armenia, which present silver and copper dirhams is-

sued in "Dvin", "Armenia", "Haroonabad" and "Aleppo" mints. Gold dinar issued in 752, copper felts issued at the "Barda" mint, as well as samples of a bronze double-headed ax dating back to the 18th century with floral ornaments and animal images.

The exhibition posters will present cultural values and historical facts related to the long-standing Armenian-Arab relations.

Prime Minister Pashinyan noted that the exhibits are another evidence of centuries-old Armenian-Arab friendly ties, which will be of great interest to both locals and tourists visiting here.

The exhibition will run for a week at Qatar National Library. Prime Minister Pashinyan also visited the National Museum of Qatar.

'Fly Arna' Receives First Aircraft and Announces Launch Plans



YEREVAN — Fly Arna, Armenia's national airline and a joint venture company between the Armenian National Interests Fund (ANIF) and Air Arabia Group, today held the launch ceremony of the airline at the Presidential Terminal in Zvartnots/ International Airport in Yerevan.

The launch ceremony was attended by Prime Minister of Armenia Nikol Pashinyan, representatives of the Government of Armenia, along with senior leaders of the Armenian National Interests Fund (ANIF), Air Arabia Group, Civil Aviation Committee, Zvartnots International Airport, members of the press and other delegates. The ceremony included the arrival of Fly Arna's first Airbus A320 aircraft, which has departed from Sharjah International Airport carrying a delegation from Air Arabia Group and was received by a water cannon salute at Zvartnots/ International Airport.

During a speech at the ceremony, the Prime Minister, said: "Our political commitment was to enforce changes in the field of aviation, also to ensure that more planes had the Armenian flag colors on their board. And today I am glad that we have this opportunity, I congratulate all of us on this occasion, as the Government of Armenia, the Armenian National Interests Fund, with the participation of our partners of Air

Arabia are launching this airline. I hope that Fly Arna will bring more people in and out of Armenia, and Armenia will become a crossroads from where people travel and return, where they come for tourism and take with them a part of Armenia, and a positive attitude towards our country."

Tigran Avinyan, Chairman of the Board of ANIF, said: "We are proud to launch Fly Arna today after months of hard work and dedication. The arrival of the first aircraft to its new home base at Zvartnots International Airport is considered another great landmark to celebrate and an important step on our journey towards starting our operations. We are looking forward to working in strategic partnership with our stakeholders to cater the growing aviation and tourism industries in Armenia and to providing an exceptional passenger experience to travellers".

Fly Arna operates the Airbus A320-200 aircraft, the most modern and best-selling single aisle aircraft in the world. The aircraft is configured with 174 seats and therefore providing added comfort with one of the most generous seat-pitch of any economy cabin. The aircraft is also equipped with "SkyTime", a free in-flight streaming service that will allow passengers to stream a wide selection of entertainment directly to their devices.

"Corridor" Narrative a Red Line for Armenia

Continued from page 1

border security also, it is very important, and is under the mandate of this commission because we need to keep the stability and security alongside of our borders. The second issue is the normalization of relations between Armenia and Azerbaijan. There is one more track connected with the opening of the regional transportation and economic communication. But, of course, the most important and the most urgent issue between Armenia and Azerbaijan and for the peace in our region is Nagorno Karabakh issue".

Answering a question about so-called corridor, Pashinyan said it is unacceptable for Armenia, it is a red line for us, because in our region, according to the trilateral statement, we have one corridor, it is the Lachin corridor that connects Nagorno Karabakh to Armenia.

Pashinyan highlighted Russia's role as the guarantor of the trilateral

statement. "Russia is the strategic partner and ally of Armenia, but Russia is a very close country for Azerbaijan too", he noted.

Pashinyan commented on the ongoing process of normalizing the relations between Armenia and Turkey in an interview to Al Jazeera, calling the current dialogue "positive" and expressing hope for achieving "tangible results".

"We have started conversation through special representatives of Armenia and Turkey. The situation is that the conversation itself is very positive, and we hope that we will have tangible results. Now I can't say that we have no any results because after the start of the conversation, for example, we have established direct flights between Armenia and Turkey. But it is something that we had before. I hope we will be able to establish diplomatic relations and open the border between Armenia and Turkey which is closed for thirty years", he stated.

Official Launch of Digital Julfa Network to be Announced During Orion Summit 2022



YEREVAN — The Digital Julfa Network – an initiative bringing together the pan-Armenian intellectual, technological, commercial and cultural potential – will be officially launched during Orion Summit 2022.

Mark Chenian, a veteran of investment banking, and a member of the board of directors of the Armenian Society of Fellows, is the keynote speaker at the Orion Summit 2022 which will address the final panel discussion on “Standing up Digital Julfa Network of the 21st Century.” Mark Chenian is a veteran of over 50 years in Investment Banking, primarily in Asset & Wealth Management.

The panel will bring together BAJ Accelerator and Orion Worldwide Innovations Founding Partner Emma Arakelyan, Director of the Matenadaran Vahan Ter-Ghevondian, BAJ Accelerator Co-Founding Partner Dr. Armen Kherlopian, and Souren Israelian, head of Law Office of Souren A. Israelyan.

Digital Julfa network’s cultural significance will be presented during the panel. The summit will be followed

by the reception during which classical pianist and composer, author of “Jazzical Komitas-Passion of Fire” CD Joel A. Martin will perform the works of Komitas with jazz interpretation. An art exhibition of contemporary art works will also be held during the summit.

Orion Summit 2022 will take place on June 22, 2022, in Yerevan, Matenadaran. The event will bring together world-class founders, investors, advisors, and professionals in technology, finance, business, and other fields.

Orion Worldwide Innovations (“Orion”), is a startup growth and ecosystem acceleration hub and offers a full-service package to make companies investable to enter the US market, enhance their customer acquisition strategies, stay competitive and protect their innovation. Orion is a U.S.-based company formed in 2017, with offices in New York City, U.S., and Yerevan, Armenia, though Orion partners with companies and investor networks worldwide.

Nobel-winning Neuroscientist

Continued from page 1

that the day is special, as the only Nobel Prize laureate of Armenian descent will deliver a speech in the hall of the century-old university.

The scholar was also named into the Advisory Board of the COBRAIN Scientific-Educational Center for Fundamental Brain Research. Two of the seven Board members are now Nobel Prize laureates.

A descended of Armenian Genocide survivors, Ardem Patapoutian revolutionized the field of neurobiology.

“What we have done is basic science just to discover how we sense touch, pain, blood pressure, etc. Anything has to do with pressure. But these scientific discoveries will take ten to twenty years to translate into hopefully future medicine, whether it is to block chronic pain or regulate blood pressure, or other areas we didn’t think about right now,” the scientist told reporters at the Yerevan State Medical University.

“The beauty of basic science is that the translation will come with time and in directions that we might not have thought about early on,” he added.

Professor Ardem Patapoutian was also elected an honorary member of the National Academy of Sciences of the Republic of Armenia.

On June 14, 2022, one postage stamp dedicated to the theme “World famous Armenians: Ardem Patapoutian” has been put into circulation.

The postage stamp with the nominal value of 350 AMD depicts famous scientist of Armenian descent, molecular biologist Ardem Patapoutian, who was awarded the Nobel Prize in Physiology or Medicine in 2021.

The postage stamp was cancelled by the Chief of Staff to the Prime Minister of the Republic of Armenia Arayik Harutyunyan, the Deputy Minister of High-Tech Industry of the Republic of Armenia David Sahakyan, the Deputy Minister of Education, Science, Culture and Sports of the Republic of Armenia Karen Trchunyan, the Deputy Minister of Economy of the Republic of Armenia Ani Ispiryan, the Chief Executive Officer of “HayPost” CJSC Hayk Karapetyan, the scientist of Armenian origin, the Noble Prize laureate Ardem Patapoutian, the President of the Philatelists’ Armenian Association Hovik Musayelyan.

The Root Cause of the Conflict Is About the Status of Artsakh, and This Is Yet to Be Solved – Ambassador Mkrtchyan



TIRANA — The Nagorno Karabakh is not a territorial dispute, it’s a conflict about the rights of the Armenians to live the way they like in the territory which has been theirs for several centuries, for thousands of years, Ambassador Tigran Mkrtchyan said in an interview with Public Radio and Television of Albania.

The Ambassador noted that after the 44-day war Azerbaijan has tried to capitalize on its victory which it gained with the support of Turkey, “but we believe that any conflict especially such conflicts need a fair, just solution where there are no absolute winners and absolute losers.”

“After the conflict, Azerbaijan firstly resisted using the term Nagorno-Karabakh region. They are saying, the Azerbaijani leader is saying, that there is no region called Nagorno-Karabakh for example. Additionally, the Azerbaijani leadership also is saying there is no Nagorno-Karabakh conflict, the conflict is solved, and it’s in the past. This is what they say,” Ambassador Mkrtchyan said.

“Additionally and the third point is that they’re saying that the internationally mandated format called OSCE Minsk Group Co-Chairmanship, this format consisting of America (United States), France, and Russia, they’re saying that this format does not exist anymore, it’s a thing of the past,” he added.

But the reality, he said, is that the Nagorno-Karabakh region exists, there are Armenians who live there and there are Russian peacekeepers located there which came there by the agreement signed between the Azerbaijani president, Armenian prime minister, and Russian president, so Azerbaijanis gave agreement to having the Russian peacekeepers in Nagorno-Karabakh and in that agreement, there is the term Nagorno-Karabakh.

Therefore, the Ambassador said, it’s not up to Azerbaijan to delete the name of Nagorno Karabakh from history.

“Similarly, the conflict has not been solved yet. In 2020 there was use of force, there was a violation of all the international principles and international law to impose a solution by the use of force, but the conflict as such has not been resolved because the root cause of the conflict is about the status of Nagorno-Karabakh and this has not been solved yet. And this is the opinion

of not only ours, not only Armenia but the international community is of that opinion that the conflict has not been solved and it needs to be solved. And it’s not accidental that in the very last statement of the president of the Council of Europe Charles Michel, he mentioned through his spokesperson, it was mentioned that the root causes of the conflict of Karabakh need to be addressed,” the Ambassador emphasized.

He said since the signing of the November 9th statement there have been continuous provocations in Nagorno Karabakh and on the borders with Armenia.

“Violation of the November 9th statement has been constant and continues, Azerbaijani forces have even occupied several areas on the border area of Armenia, territories of Armenia proper and 1 Armenian prisoners of war are still held in Baku despite the calls of the international community,” Tigran Mkrtchyan said.

He noted that the Azerbaijani leadership is glorifying those who have taken part in war crimes during the war and the anti-Armenian rhetoric is at a peak.

Speaking about Armenian-Turkish relations, the Ambassador said they have historically been quite difficult. “Since independence in 1991, there were plans, there were mutual aspirations to establish diplomatic relations between Armenia and Turkey, but these relations were not established and the borders were not fully opened because of the war in Nagorno-Karabakh. Turkey conditioned the normalization of Armenian Turkish relations and opening of borders with Armenia upon the solution of the Nagorno-Karabakh conflict. So in the early 1990s, this attempt to normalize relations failed,” he said.

Tigran Mkrtchyan noted that Turkey and Armenia have appointed special envoys for normalizing relations.

“The envoys have met already a few times in Moscow, in Vienna, the foreign ministers met in Antalya, also there are planned meetings in Armenia and Turkey, I mean in the near future hopefully. All of these meetings are taking place under the condition that the process of normalization is going ahead without preconditions again. It is too early to make any conclusions but let’s live and see how it will progress,” Tigran Mkrtchyan stated.

AGBU Hye Geen Celebrates Dual Milestones



BY SONA ZEITLIAN

On Saturday May 14, 2022 AGBU Hye Geen and Young Circle celebrated the 29th anniversary of the founding of Hye Geen and the 20th anniversary of the establishment of the first Pregnant Women's Center in Armenia. The event took place at Noor Restaurant's Ella Banquet Hall in Pasadena. As the guests arrived, there was musical accompaniment by Nareg Kelian.

The dual milestones are initiated by the visionary community leader Sona Yacoubian, for whom being Armenian means bearing special responsibility providing quality services for the sustained development of our Homeland. Beside a record-setting civic engagement, both projects have demonstrated dedicated volunteerism, in keeping with AGBU's legacy of serving the national well-being.

In her welcoming remarks, Elizabeth Kabanyan of AGBU Hye Geen Young Circle and member of the event's organizing committee referred to Hye Geen's promotion of healthy mothers

and babies, of strengthening family relations and improving lives. This significant contribution started a collaboration with Yerevan State University's Sociology Department. As a result, student interns are dispatched to Hye Geen's Pregnant Women's Centers to gain valuable experience in civil service.

Next on the day's program was a video presentation entitled "Build a Brighter Future in Armenia," featuring representatives of the eight Pregnant Women's Centers. They all acknowledged the useful role of the Centers in preventing demographic decline in Armenia's economically depressed regions by boosting the birth rate. They also expressed gratitude for AGBU Hye Geen's innovative ideas and commendable generosity in creating much needed support systems which strengthen the Centers' capacity to sustain themselves.

AGBU Hye Geen Young Circle member Nellie Yacoubian defined the scope of Hye Geen's civic engagement in Armenia. She began by an

impressive announcement that "5,226 new babies have been supported and nurtured by our Pregnant Women's Centers." Then she documented the history of the establishment of the Centers.

The Gyumri Center opened 20 years ago, followed by another in Vanadzor in 2006 with funding from the London Trust. In 2008 the Yacoubian Family Center was established in Talin. In 2011, the Nora Injijian Center opened at Yeghvard, later supported by Mike and Narine Mouradian for three years and henceforth to be named in memory of Sera Aintablian. In 2012 the Arshagouhi Tavitian Center was established in Yerevan. Then in 2017, a group of friends, namely Nairie Balian, Lena Hartounian, Silva Kardjian, Nina Krakirian and Vera Manoukian came together to start the Charentsavan Center. Since the start of the Covid pandemic, another group of friends, namely Varant Markarian, Haigo Kavarian, Hourli Belian, Varteni P. Yerjanian, Elizabeth Kabanyan and Nina Kechejian Carlstrom came together in 2021 to open the first Center in Artsakh at Stepanagert.

Nellie Yacoubian also announced the imminent opening of two more Centers, namely the Tamar Kevonian Center at Sevan and the Sepetjian Family Center in Etchmiadzin. Finally, she commented on the remarkable impact of AGBU Hye Geen Pregnant Women's Centers by saying, "Our Centers are popular! Women travel distances to come and get support from our family development Centers. They also join through Zoom. Our goal is to have one Center in each district, so we can improve community health access."

As the audience erupted in applause, AGBU Hye Geen committee member Lora Kouyoumjian presented two eloquent tributes to the public spirit and achievements of AGBU Hye Geen. A congratulatory message from Yerevan State University's Sociology Department highly regarded Hye Geen's empowering of women and the value of the internship program available to graduate students.

AGBU President Berdj Setrakian's

commendation praised the indispensable role of the Pregnant Women Centers in affirming motherhood and strengthening families for the benefit of civil society.

Then the day's organizing committee called to the podium the donors and members of their families, and awarded them with beautifully illustrated Certificates of Appreciation.

Finally, Sona Yacoubian founder and president of AGBU Hye Geen, summed up the obstacles and challenges she faced while introducing critical social reforms in sustainable public administration. She overcame outright obstructionism, mostly by women, by an abiding conviction in creating crucial institutions to empower women, prevent the decline in Armenia's life expectancy and build trust through social support. Her persistent efforts were encouraged by Archbishop Vatche Hovsepian, Yenovk Balikian and Peter Darakdjian, while legal issues were handled by Nairie Balian and Talin Yacoubian. Finally, the project was the beneficiary of the support of Louise Manoukian Simone.

Once established, AGBU Hye Geen pursued a twofold plan: First, to support "pregnant women in communities with little access to proper medical and social care in Armenia". Second, to support the implementation of the UN Millennium Development Goals of reducing poverty, improving maternal health, and raising the birth rate.

Throughout the years, AGBU Hye Geen's Pregnant Women Centers have assumed "responsibility in building a bright and strong civil society in the U.S. and Armenia," stated Sona Yacoubian. She concluded her remarks by thanking AGBU Committee member Varteni Yerjanian and Young Circle member Nellie Yacoubian for the organizational success of the day's event, as well as Ani Babian for her unfailing generosity. She also thanked the audience for their trust in the mission and achievements of AGBU Hye Geen.

By all accounts, the celebration of the day's dual anniversaries was to be remembered and cherished.

PM Pashinyan on Official Visit to Qatar

Continued from page 1

is ready to support the implementation of possible investment programs by Qatari companies.

The interlocutors expressed confidence that the official visit of the Armenian Prime Minister and the meetings envisaged by the agenda will contribute to the expansion and deepening of ties in the spheres of investments and trade.

Armenian and Qatar signing memorandums of understanding

MoUs and Cooperation Agreements Signed Between Qatar and Armenia. A number of cooperation documents and memorandums of understanding were signed on the first day of PM Pashinyan's two-day visit to Qatar.

According to the press service of the Armenian government, Deputy Prime Ministers and Foreign Ministers of the two countries signed MoUs on holding political consultations.

Yerevan Mayor Hrachya Sargsyan and Qatari Minister of Municipal Affairs Abdullah bin Abdulaziz Al-Subeihi signed an agreement on declaring Yerevan and Doha sister cities.

During the meeting Sheikh Khalid Bin Khalifa Bin Abdulaziz Thani, Prime Minister and Minister of Interior of

Qatar, stressed the necessity of multi-lateral cooperation with Armenia. He expressed confidence that cooperation between the governments of Armenia and Qatar would rise to a new level after this visit.

PMs Nikol Pashinyan and Sheikh Khalid Bin Khalifa Bin Abdulaziz Thani during official welcoming ceremony

In his turn, stressing the high level of political dialogue between Armenia and Qatar, the Armenian Prime Minister suggested giving a new push to the development and expansion of economic ties. He invited Qatari businessmen to Armenia to discuss the possibilities and perspectives of joint investment projects with Armenian partners.

Pashinyan and Sheikh Khalid discussed a wide range of issues related to the development of cooperation in economy, information technology, agriculture, transport infrastructure, trade, air communication and tourism.

Possibilities of cooperation in education, including student exchange, science, health and culture were also discussed. The interlocutors pointed out the big potential for the development of relations in all the abovementioned areas and in this respect the Prime Ministers of the two countries gave specific instructions to the heads of their corresponding state bodies.

Lavrov and Mirzoyan Agree

Continued from page 1

tion that the process moves forward," stressing he was "sure that there is no other way than the complete normalization of the relations."

At the press conference, Mirzoyan also reaffirmed Yerevan's desire for the Minsk Group to play a mediating role in its negotiations with Baku, noting it is the only international body with a mandate to settle the Karabakh conflict.

In addition, Mirzoyan and Lavrov discussed the activities of the Russian peacekeeping contingent stationed in and around Karabakh, both affirming their belief in the peacekeepers' ability to resolve regional issues.

Calling the peacekeepers "a factor to prevent provocations and ensure the security of the people of Artsakh," Mirzoyan said that he saw a role for the peacekeepers in resolving ongoing ten-

sions with Azerbaijan over the villages of Parukh and Khramort.

In March, Azerbaijani troops moved into those two Karabakh villages, which are technically under the control of Russian peacekeepers, displacing several hundred Armenian residents.

Lavrov said that "de-escalating the situation" in Parukh and Khramort is a priority for Russia, adding that "these issues will be studied and resolved within the framework of work," referring to ongoing talks to delimit the Armenia-Azerbaijan border that so far have had no tangible results.

Turning to the issue of Armenia-Turkey normalization efforts, Mirzoyan accused the Turkish government of continuing to link normalization with the settlement of the Karabakh conflict, a position he called "not constructive."

Կիսատրոգիծական ԸՆԿԵՐ ՓԱՆՉՈՒՆԻՆ Ի ԵՐԵՎԱՆ

ՎԱՐՂԳԵՍ ԳՈՒՐՈՒԵԱՆ

Վերջերս, Հայաստանի «Հայ-րենիքի Պաշտպանութեան Գաղտնի Կոմիտէ» անուանուող գրասենեակին կողմէ կատարուած այդ «Հայաստանածախ Յայտնի Դաշնութիւն» կոչուած կուսակցութեան գրասենեակներու խուզարկութիւններու ժամանակ, ձեռք բերուած է սուփըր գաղտնի փաստաթուղթեր, նամակագրութիւններ, նկարներ եւ տեսաերկեր, որոնք ցոյց կուտան այդ կուսակցութեան գործուողուած ղեկավարիկներուն ծրագրուած աշխատանքները, Հայաստանը վերադարձնելու թրքածին հայերու ազերիասէր ղեկավարութեան:



Հայաստանի եւ սփիւռքի հեռուտեսիւնները ամէն օր ցոյց կուտան մեր նորօրեայ ԸՆԿ. Փանջունիին ելոյթները, ամփոխները խելագարացնելու եւ այդպէսով իշխանիկութիւնը վերադարձնելու անոնց՝ որոնք գիտեն երկիրը ղեկավարել՝ հեռուէն եկող հրահանգներով: Այս նիւթով, որոշ նամակագրութիւններ անցան մեր տրամադրութեան տակ, որոնք կը յանձնենք մեր ընթերցողներու ուշադրութեան:

.....

Մեծայարգ Ընկերներ,
Ստացանք ձեր ղրկած մեծագումար փողերը:
Այդ փողերով մենք յաջողեցանք բազմահարիւր մարդուկներ փողոց հանել եւ անոնց ներկայացնել մեր քաղաքական անգոյ ծրագիրները:
Խանդավարութիւնը մեծ էր երբ մենք մեր ձաբուտութիւնները յայտնեցինք ոչխարամիտ հասարակութեան:

Ուրախ ենք ձեզի տեղեկագրելու որ մեր ղեկավարներուն բանակէն ճարպիկօրէն սեփականացուցած գումարներով ժողովուրդին ներկայացուցիչներուն համար յաջողեցանք ապարանքներ կառուցել: Կարգ մը անմիտներ արարկեցին որ երկրին դրամները կը մսխենք: Բայց չէ՞ որ այդ ապարանքները շինուած ժամանակ բազմաթիւ հայրերիներու գործ յաջթաթեցինք, կարասիներուն համար մեր ընկերները եւ անոնց բանուորները շահեցան, պարտիզպանները մի քիչ հարստացան: Եւ այսօր տասնեակներով մարդիկ կը բնակին այդ շինութիւններուն մէջ: Ընկերներ, այդ շինութիւններուն մէջ հայրերիներ կը բնակին, հոգ չէ թէ անոնք Հայաստան կոչուած երկրին մէջ ծնած չեն ...:

Մեզ կը մեղադրեն որ մենք բանակաշինութեամբ չենք զբաղած: Բայց ինչո՞ւ անպէտք զօրակայաններ շինէինք, երբ արդէն իսկ անոնք պիտի բնակուէին մեր դրացիներուն գինուորներուն կողմէ: Մենք չենք հաւատար բիրտ ուժի գործածութեան, մանաւանդ գինու՝ մահացու ուժին: Մեր դրացիներուն երիտասարդներու կեանքերը շատ թանկ են մեզ համար: Անոնք ալ մայրեր ունին, պէտք չէ որեւէ մօր աչքերուն արցունք ըլլայ:

Մեզ կը զրպարտեն որ մենք երկիրը թալանած ենք: Բայց այդ թալան չէր: Մենք պարզապէս պետութեան յաւելեալ գումարները տարբեր հաշիւներու մէջ ի պահ

դրինք, որպէսզի մեր ազգութեան զաւակներուն եւ անոնց թոռներուն ու ծոռերուն ապագայ բարեկեցիկ կեանքով ապահովենք: Մենք եւ անոնք ալ այս ազգին զաւակներն են, չէ՞...:

Մենք յաջողեցանք երկրին ոչ պիտանի եւ անարժան ղեկավարութիւնը չէզոքացնել եւ այդպէսով փրկութեան կոմիտէին գործը դիւրացնել:

Մենք յաջողեցանք մեր կողմէ սեփականացուած գումարներուն երկրին պարտքը մարել անպէտք նկատուած եւ չգործածուող երկաթուղիները, հանգերը, ուժաղբիւրները եւ այլ հաստատութիւնները փոխանցելով պարտատերերուն: Բնականաբար, շնորհիւ մեր իմաստուն ղեկավարութեան, մենք կարողացանք որոշ շահաբաժիններ ապահովել այդ փախանակուածներէն:

Երկիրը լեցուն էր անպէտք մարդոցմով: Շնորհիւ մեր իմաստուն քաղաքականութեան, մօտ մէկ ու կէս միլիոն մարդ հեռացուցինք Հայաստանէն: Թուրքերը հազիւ յաջողած էին նոյնքան մը հայ անհետացնել, բայց մենք հպարտ ենք որ այդ գործը կը շարունակենք բարի դրացիութեան սկզբունքներու հիման վրայ:

Տակաւին, անոնք որոնք իրենց ամբողջական համաձայնութիւնը չէին յայտնած մեզի եւ կը ժպրհէին քննադատել մեզ, մենք անհրաժեշտ կարգադրութիւնները տեսանք զանոնք իրենց նախահայրերուն գողը ղրկելով:

Հետեւելով մեր մտերիմ դրացիներու բարի օրինակին, մենք մեր լրագրողներուն եւ այսպէս կոչուած «մտաւորականներուն» իրաւունք տուինք ազատօրէն գրելու եւ արտայայտուելու Հայաստանի եւ ընդհանրապէս ծաղիկներու, լեռներու, լիճերու, բնական գեղեցկութիւններու, աղջիկներու, սիրոյ, մայրերու եւ նման նիւթերու մասին: Իրաւունք տուինք նաեւ ազատօրէն օրհնելու եւ գովաբանելու մեր անբասիր ղեկավարութեանը: Ան որ կը համարձակէր մեր դէմ խօսելու կամ գրելու, գինք մեր հսկողութեան տակ կ'առնէինք, իրեն կը տրամադրէինք լաւ հսկողութեամբ առանձին, երկաթեայ ձողապատ սենեակ, բաւարար անունդ (այնքան մը որ անօթի չմեռնէին), եւ ի միջի այլոց՝ անոնց մկանները դարմացնելու համար իրենց անվճար կը տրամադրէինք խարազաններով «մասաժ»:

Գործակցութեամբ մեր իմաստուն դրացիներու լեզուագէտներուն, պատմաբաններուն եւ այլ մասնագէտներուն, մենք սկսած ենք մեր կրթական համակարգի հայագիտական բաժինները բարեփոխելու: Խեղճ մանուկներ, ցեղասպանութիւն կոչուած նիւթին մասին ի՞նչ պէտք ունին այդ անմեղ տարիքներէն ուղեղնին արիւնոտելու, հոգիները ատելութեամբ լեցնելու: Մեր ոչ-շատ-հեռու անցեալի ղեկավարներու խօսքը՝ թէ «թուրքը ճէնթըլմէն ժողովուրդ է, դուք արեւմտահայերէ կ'ըսէք լեզու գտնել անոնց հետ» սկզբունքին յետեւելով, պիտի փորձենք սէր սերմանել մեր դրացիներուն հանդէպ: Վստահ ենք որ անոնք ալ սկսած են իրենց նոր սերունդին հոգիները լեցնել Արարատի, Երեւանի, Սեւանի, Սիւնիքի կամ Զանգեզուրի տիրանալու սիրով:

Մեր մեծ ու պատիկ դրացիները պատրաստ են մեր երկրին հարաւային շրջանը բարեփոխել, ճամբաներու շինութեամբ, երկաթուղիներու շինութեամբ, զօրանոցներու շինութեամբ: Բարեբախտաբար, մենք պէտք պիտի չունենանք գումար ծախսելու այդ Զանգեզուր կոչուած շրջանի բարեփոխումները կատարելու կամ հսկելու, քանի որ մեր արժանաւոր դրացիները յանձն պիտի առնեն այդ շրջանը անվճար կառավարելու եւ հսկողութիւնը ամբողջացնելու: Մենք կը յուսանք որ անոնք արդար վճարումներ պիտի կատարեն մեր այդ շրջանի գիւղացիներուն ստացուածքները գնելու եւ շրջանը զարգացնելու: Հակառակողներ կան, բայց մենք գիտենք զանոնք չէզոքացնելու արուեստը:

Յարգելի Ընկերներ,
Վերջերս, մեզի համակիր ամփոխին մասնակիցներուն թիւը որոշ պատճառներով սկսած է նուազիլ:

Պիտի փափաքէինք որ մեր քոյր հանրապետութիւնէն անգործները պատերով փոխադրէիք Երեւան, որպէսզի ամփոխը ստանար պատկառելի կերպարանք: Ասիկա մեծ բարիք մը պիտի ըլլար նաեւ մեր երկրին տնտեսութեան: Եթէ հազար անգործ անուղեղներ կարենանք հոս փոխարդել եւ անոնց տրամարդել անունդ, ջուր եւ վրանաքաղաք, եւ եթէ իւրաքանչիւրին օրական տրամաբանական քանակով նիւթական վարձատրութիւն ալ տրամադրենք, բնականաբար թէ այդ երկրիկին եւ թէ մեր երկրին տնտեսութեան օգտակար եղած կ'ըլլանք: Վերջապէս, նկուղներուն պահուած դրամներ պէտք է օգտագործել մեր շահերը ամրագրելու:

Այն միտքը որ երկրի ապօրինի իշխանութիւնները սկսած են մեզի հաւատարիմ ազգայինները հետապնդելով անոնց հարստութեան աղբիւրները քննել եւ հաշիւ պահանջել, կը սարսափեցնէ մեզ: Բայց վհատելու ժամանակը չէ: Մեզի հետեւող ծախու երիտասարդութիւնը, նուազագոյն վարձատրութեամբ պատրաստ է ճամբաները գոցելու, ներմուծուած ինքնաշարժներով երթեր կազմակերպելու, մանաւանդ աղջիկներու ականջախուլ ճիչերով սրտերը խառնելու, մենք վստահ ենք որ վերջնական եւ ամբողջական յաղթանակը մերը պիտի ըլլայ, եւ մենք պիտի յաջողինք մեր արդարօրէն թալանացել մեր թոռներուն ու ծոռերուն:

Նկատի ունենալով որ միջազգային քաղաքականութեան եւ պատերազմներու պատճառով կեանքի սղութիւնը հոս ալ հասած է իր ազդեցութիւնը գործել, պիտի խնդրէինք որ «մի քիչ փող» ի հարցը լըջօրնէն նկատի ունենալիք:

Յարգանքներով՝
Թագաժառանգ Փանջունիկ



ԹԵՔԵԱՆ Մշակութային Միութիւն

Փաստօրէն Կլեմտէյի Մասնաճիւղ

Լիբանանահայութիւնը եւ 2022-ի Երեսփոխանական Ընտրութիւնները

Կը ներկայացնէ՝

Իրաւաբան Ռուբէն Աւշարեան



Տեղի կ'ունենայ Հինգշաբթի, Յունիս 23, 2022-ին երեկոյեան ժամը 7:30-ին, ԹՄՄԻ Պէշկէօթօրպեան Կեդրոնին մէջ, Ալթադենա

1901 N Allen Avenue, Altadena

Մուտքը Ազատ

Հիւրասիրութիւն

Անոպայ Դիրիժոր Ռուբեն Վարդանեան (Անցեալի Յիշողութիւններ)

ՅԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ

Հայֆիլհարմոնիայի Սիմֆոնիկ նուագախումբի 1968 թուականի համերգաշրջանն սկսելուն քիչ օրեր էին մնացել: Մինչ այդ, ես արդէն գուշակում էի, որ, ինչ որ մի բան է պատահել նուագախումբի երկարամեայ գլխավոր դիրիժոր, իմ պրոֆեսոր Միքայէլ Մալունցեանի հետ: Մի քանի անգամ հեռաձայնեցի եւ իր խօսակցական տոնից հասկացայ, որ տրամադրութիւն չունէր:

- Մատարո, անհանգստացած եմ, համերգաշրջանը մօտենում է, իսկ դուք չէք երեւում: Ինչ որ բա՞ն է եղել:

- Հենրի~կ, ոչինչ էլ չի եղել, դու դրան ուշադրութիւն մի դարձրու... դու անպայման գնայ ֆիլհարմոնիա, ինձ մի սպասիր, ասաց պրոֆեսորս ու անմիջապէս կախեց լսափողը: Դժուար չէր հասկանալ, որ նա այլեւս չէր վերադառնալու Ֆիլհարմոնիա:

Արդեօք ի՞նչ էր եղել վերջին մէկ ամսուայ ընթացքում: Սկսեցի բարձր լիշողութեան ժապաւէնը:

1961 թուականին, երբ ես ընդունուեցի կոնսերվատորիայի՝ յատկապէս ինձ համար բացուած օպերային-սիմֆոնիկ դիրիժորութեան բաժինը, նոյն մասնագիտութեանը տիրապետելու ցանկութիւն ունեցող մի քանի երաժիշտ-կատարողներ, բողոք էին ներկայացրել համապատասխան մարմիններին, պահանջելով, որպէսզի իրենց էլ թոյլ տրուի օգտուել նման եզակի հնարաւորութիւնին:

Էլ աւելի առջ վնասով, նրանք տալիս էին իմ անունը, ասելով, թէ ինչպէ՞ս է պատահում, որ երաժշտական միջնակարգ կրթութիւն ունեցող Հենրիկ Անասեանին նման հնարաւորութիւն է տրուում, իսկ իրենց՝ բարձրագոյն կրթութիւն ունեցող երաժիշտներին մերժում են ուսանել դիրիժորութեան բաժնում: Բողոքը հասել էր մինչեւ Մոսկուա:

Ուսման առաջին տարին աւարտուելուց յետոյ, երկրորդ տարուայ սկզբին, չգիտեմ ինչպէս, ոնց, իմ պրոֆեսորի դասարանում յայտնուեց կոնսերվատորիան մէկ անգամ աւարտած, դաշնակահար Դաւիթ Խանճեանը: Վերջինս նշանաւոր օպերային երգչուհի Տաթև-Լիկ Սազանդարեանի եւ Մշակոյթի նախարարութեան Արուեստի վարչութեան պետ Յակոբ Խանճեանի որդին էր: Աւելացնեմ նաեւ, որ Դաւիթի ազգականներից մէկը՝ նախկինում երաժիշտ-կարճատահար, ՍՍՀՄ Մշակոյթի նախարարութեան Արուեստի վարչութեան պետ Ջաւէն Վարդանեանն էր: Եւ, վստահաբար վերջինիս շնորհիւ էր, որ Դաւիթի համար Կոնսերվատորիայում պաշտօնապէս բացուեց դիրիժորութեան բաժինը: Դաւիթի յայտնուելով, ինչպէս ժողովուրդն է ասում՝ ես իմ «մատը կծեցի»: Նա գօրաւոր մէջք ունէր, իսկ ես՝ միայնակ էի, ինքս էի ու իմ շնորհքը: Նա «վերելում» էր, իսկ ես՝ «ներքելում»: Մեր ընկերութիւնը չստացուեց: Մեր դիրիժորութեան դասերը տարբեր օրեր էին եւ տարբեր ժամերի: Մալունցեանն էլ կարծես խուսափում էր մեզ մտերմացնելուց:

Դաւիթ Խանճեանը ինձնից մէկ տարի յետոյ աւարտեց կոնսերվատորիան, երբ ես արդէն մէկ տարի աշխատում էի նուագախումբի հետ:

1967 թուականի համերգաշրջանի աւարտին, մէկ էլ ի՞նչ տեսնեմ, առաւօտեան, իմ փորձերի ժամանակ, մայր ու որդի՝ Տաթև-Լիկ Սազանդարեանն ու Դաւիթ Խանճեանը գալիս բազմում են դատարկ դահլիճի աթոռներին՝ բնականաբար, աւելորդ լարում առաջացնելով իմ հոգում: Մէկ օր, երկու օր, եւ այսպէս անդադար: Չեմ կարող նրանց դուրս հրաւիրել, ի վերջոյ համբաւաւոր Տաթև-Լիկ Սազանդարեանն է, գովարած՝ Արուեստի վարչութեան պետ Յակոբ Խանճեանի կին լինելու հանգամանքը:

Նկատում եմ, որ իմ անհանգստութիւնը կամայ թէ ակամայ փոխանցում է նուագախումբի անդամներին:

- Ընդմիջմանը նուագախումբի երաժիշտները մօտենում էին ինձ ու անհանգստացած հարցնում.

- Մատարո, էդ ինչի՞ ես նրանք գալիս մեր փորձերին:

Մէկ ուրիշը, որ աւելի համարձակ էր, առանձինն զգուշացնում էր, - մատարո, ըստեղ մի ուրիշ բան ա «ֆուռում», զգոյ՛ լ եղէք:

- Ի՞նչ զգոյ՛ լինեմ վազգէն ջան, ես գիտեմ թէ ինձ ինչ է սպասում: Ինչպէս տեսնում ես Մալունցեանն էլ մէջտեղ չկայ, իսկապէս, քո ասածի պէս՝ ըստեղ մի ուրիշ բան ա «ֆուռում»: Կ'ապրենք, կը տեսնենք:

Մի բան էր ասացի մատարո ջան, Մալունցեանը ձեզ շատ է սիրում ու գնահատում, նա չի թողնի ձեր խաթրին կպչեն:

- Մալունցեանն ով է..., ինչ է, չես տեսնու՞մ թէ ովքեր են նրանք: Հեն ա, Դաւիթը աւարտել է կոնսերվատորիան, մի տեղ պիտի տեղաւորեն չէ՞..., իսկ թոյլ օղակը ո՞րն է՞ի հարկէ ՆՍ:

1968-ի համերգաշրջանը պիտի սկսուի՝ նուագախումբի գլխավոր դիրիժոր Միքայէլ Մալունցեանը մէջտեղ չկայ: Աւելին՝ չկայ նաեւ երկրորդ դիրիժոր Վահան Այվազեանը, որն ընդհանրապէս «աշխարհից վերացաւ» եւ հետագայում էլ անյայտ մնաց թէ ուր է եւ ինչ է պատահել նրա հետ: Մալունցեանը չի գալիս ֆիլհարմոնիա, սակայն ինձ պարտադրում է գնալ աշխատանքի:

Նուագախումբը աշխատանքի է գալու մէկ շաբաթ անց: Անհանգիստ սրտով մտնում եմ գլխավոր դիրիժորի սենեակը: Տեսնեմ մի քառասունին մօտ տղամարդ նստած է Մալունցեանի բազկաթոռին: Հաւանաբար իմ շփոթուած վիճակը տեսնելով, առաջինն ինքը սկսեց խօսակցութիւն սկսել:

- Արի, արի մատարո, նստիր, նստիր խօսենք ապագայ ծրագրերի մասին:

Չիմանալով ինչ ասել, առանց խօսքի, մի տեսակ հիպնոսացած, ենթարկուեցի նրա հրամանին:

- Մի քաշուէք, հանգիստ զգա՛

ցէք ձեզ: Ես սիմֆոնիկ նուագախումբի նոր գեղարուեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն եմ: Միասին ենք աշխատելու: Անունս Ռուբէն Վարդանեանն է, Մոսկուայից եմ եկել:

Մի պահ քրտինքը պատեց ճակատս, - ահա թէ ինչու չի երեւում Մալունցեանը, - վայրկեանի մէջ անցաւ մտքովս ու անմիջապէս հարցրի.

- Օ~, մատարո, հաւանաբար դուք Ջաւէն Վարդանեանի ազգականներից էք, այո՞...

- Նա իմ հայրն է, - բաւականին չոր արձագանգեց նա, հասկացնել տալով, որ անտեղի էր իմ նման հարցը:

Համերգաշրջանն սկսուեց Ռուբէն Վարդանեանի համերգով: Մոռացուեցին Միքայէլ Մալունցեանն էլ, Վահան Այվազեանն էլ:

Յայտնի էր, որ դիրիժորները սպանդ էր տեղի ունենում: Հաւանաբար յաջորդը ես էի լինելու եւ ֆիլհարմոնիայի դիրիժորները երկեակ, կամ եռեակ խումբը անցնելու էր Ջաւէն Վարդանեան-Յակոբ Խանճեանի ազգակցական ընտանիքների իշխանութեան տակ:

Դրանից յետոյ Միքայէլ Մալունցեանն այլեւս չ'երեւաց ոչ միայն ֆիլհարմոնիայում, այլեւ որեւէ վայրում կամ միջոցառմանը եւ երեք-չորս տարի անց հոգին աւանդեց: Երբ փորձում էի այցելութեան գնալ, զգում էի, որ խուսափում էր ու հոգեպէս տառապում:

Այդ անամօթ, խորամանկ Ռուբէն Վարդանեանը շատ աւելի խորամանկ, մտածուած ձեւ էր ընտրել ինձնից ազատուելու եւ իր ազգական Դաւիթ Խանճեանին իմ տեղը բերելու համար:

Համատեղ աշխատանքի երրորդ ամսում, մի օր Ռուբէն Վարդանեանը ինձ հրաւիրեց իր աշխատասենեակ:

- Ես քո տեղի համար մրցոյթ եմ յայտարարելու, - առանց ողջունելու՝ հենց այդպէս, միանգամից, - ասաց նա:

Ես բնաւ անակնկալի չեկայ: Արդէն գիտէի, կուհուս էի, որ գալու էր այդ օրը: Մի քանի անգամ էլ տեսել էի Դաւիթ Խանճեանին վարդանեանի սենեակ ներս ու դուրս անելիս:

- Նեղութիւն մի քաշէք, ես լաւ գիտեմ, թէ ինչի համար, աւելի ճիշդ ում համար էք նման որոշում կայացրել: Հաւանաբար ձեզ համար աւելի հեշտ կը լինի, եթէ ինքս դիմում գրեմ ու հեռանամ աշխատանքից, - հանգիստ տոնով ասացի ես:

- Ինչպէս կ'ուզես, - առանց դէմքի մի մկան շարժելու ասաց այդ սաղիստը ու առջեւս դրեց մի թուղթ ու գրիչ:

Անմիջապէս գրեցի դիմումս ու առանց որեւէ բառ փոխանակելու՝ դուրս եկայ սենեակից: Ես վստահ էի, որ մրցոյթ անելը ձեւական բնոյթ էր կրելու: Մոսկուան ու Երեւանն արդէն իրենց սեւ գործն արել էին: Երկու վաստակաշատ դիրիժորներին ասպարէզից հանելուց յետոյ ես ո՞վ էի, ո՞վ

ունէի մէջքիս կանգնած, ինքս՝ «ախպարճի գաւակ, անկուսակցական, ոչ մի ծանօթ, բարեկամ «վերեւերում»:

Ֆիլհարմոնիայի շէնքից դուրս գալուց յետոյ անմիջապէս հեռաձայնեցի Միքայէլ Մալունցեանին եւ յայտնեցի եղելութեան մասին:

- Էդ ի՞նչ ես արել Հենրիկ, շուտ, արագ գնայ եւ ետ վերցրու դիմումդ: Դու գժուե՞լ ես, ինչ է, թող աներ այդ կոնկուրսը: Ես այսպէս կամ այնպէս կը լինէի յանձնաժողովում: Շուտ արա, գնա՛ եւ վերցրու դիմումդ:

Լսափողը կախելուց յետոյ անմիջապէս ինձ գրեցի Ֆիլհարմոնիա: Գլխավոր դիրիժորը տեղում չէր: Դուրսգնացնում ասաց, որ բարձրացել է տնօրէնի մօտ: Առանց քարտուղարից թոյլտուութիւն խնդրելու, անմիջապէս մտայ տնօրէնի ընդունարանը: Այստեղ էլ չէր թշուառականը: Չթողնելով, որ առաջինը ես խօսեմ, տնօրէնն անհանգստացած հարցրեց.

- Անասեան, էդ ինչի՞ ես դիմում գրել, մի հինգ րոպէ առաջ ստորագրեցի:

- Խնդրում եմ, շատ եմ խնդրում, ետ տուէք դիմումս ընկեր Ասատրեան, - ամբողջովին ինձ կորցրած, բարձրաձայն ասացի ես:

- Տարաւ, դիմումդ հետը տարաւ վարդանեանը, բայց չհասկացայ, ինչո՞ւ ես դիմում գրել, մենք շատ գո՛հ ենք քո աշխատանքից:

- Դուք՝ այո, վստահ եմ, բայց նա մրցոյթ է որոշել անել իմ տեղի համար, եւ գիտէ՞ք ում է բերելու իմ փոխարէն:

Այստեղ մի պահ լուեց հիանալի մարդ ու աննման ղեկավար Գէորգ Ասատրեանը ու գլուխը տարուբերելով ասաց.

- Գիտե՞մ, գիտեմ Անասեան, լաւ եմ հասկանում ամէն ինչ:

- Ես ի՞նչպէս կարող եմ նրանց դէմ դուրս գալ, ո՞վ ունեմ իմ մէջքիս կանգնած: Միակ պաշտպան Մալունցեանն է: Խնդրեմ՝ առաջինը նրան դուրս մղեցին ասպարէզից: Գիտեմ, շատ լաւ եմ հասկանում, դուք էլ չէք կարող ինձ օգնել:

- Լաւ է, որ հասկանում ես, Նման՝ վերից եկած հրամաններին որեւէ ձեւով առարկել չէմ կարող: Մալունցեանն էլ չի կարող քեզ օգնել: Իրեն չկարողացաւ օգնել, քե՞զ ինչպէս է օգնելու:

Մէկ-երկու շաբաթ անց, Ֆիլհարմոնիայի ցանկապատին փակցուած ազդագրում երեւաց դիրիժոր Դաւիթ Խանճեանի անունը: Ի՞նչ մրցոյթ, ինչ բան: Դաւիթն անմիջապէս գբաղեցրել էր իմ տեղը: Արդարութիւնը պահանջում է ասել, որ շնորհալի դիրիժոր էր Դաւիթ Խանճեանը, բայց աւա՛ղ երկար շտեղծ նրա թուղթը երաժշտութեան երկնակամարում: Նա կեանքին հրաժեշտ տուեց հաջիւ քառասունը բոլորած տարիքում:

Քիչ ժամանակ անց, իր սեւ գործն աւարտած տմարդի Ռուբէն Վարդանեանը վերադարձաւ Մոսկուա: Յետագայում իմացանք, որ գնացել է Հարաւային Ամերիկա, որտեղից էլ հետքը կորել է:

ՇՆՈՐՀԱՒՈՐՈՒԹԻՒՆ

Ուրախութեամբ վեհասասու եղանք որ Հարաւային Գալիֆորնիոյ Ֆուլլըր Աստուածաբանութեան համալսարանէն յաջողութեամբ ընթացաւարտ եղած են Արտա եւ Տորիս Մելգոնեան քոյրերը, արժանանալով Մագիստրոս Աստուածաբանութեան MDIV տիտղոսին եւ վկայականին: Մեր ջերմ շնորհակցութիւններն ու նորանոր յաջողութեանց բարեմաղթութիւնները շրջանաւարտ շնորհալի քոյրերուն:

Ընտիր Դօր մը Յատկանիշները (Հայրերու Օրուան Առթիւ)

ՎԵՐ. ԴՈԿՏ. ՎԱՅԱՆ Յ. ԹՈՒԹԻԿԵԱՆ

Ամերիկայի եւ այլ երկիրներու մէջ «Հայրերու Օր»ը կը տօնուի Յունիս ամսուան երրորդ կիրակին: Թէեւ «Հայրերու Օր»ը նուիրուած է բոլոր հայրերուն, բայց իրական յարգանքի ու մեծարանքի արժանի են այն հայրերը, որոնք իրենց կեանքով ու կենցաղով եղած են ընտիր հայրեր:

Անտարակոյս, ընտանիքը մարդկային ընկերութեան կորիզն ու հիմնաքարն է: Անյիշատակ դարերէ իվեր ընտանեկան յարկէն ներս հայրը ունի իր դերն ու պարտականութիւնը: Պարզ գուգադիպութիւն մը չէ, որ կրօնական եւ մշակութային շատ գաղափարներ կամ արտայայտութիւններ ծագում առած են ընտանեկան յարաբերութիւններէն: Օրինակի համար, Աստուած կոչուած է «Հայր»: Հայրութեան գաղափարը իր ազնուագոյն արտայայտութիւնը կը գտնէ Նոր Կտակարանին մէջ:

Յիսուս հաստատեց, թէ Աստուած մեր Երկնաւոր Հայրն է: Տէրունական Աղօթքին մէջ սորվեցուց որ երբ իր աշակերտները աղօթելու ըլլան ըսելու են «Հայր մեր որ յերկինս ես»: Յիսուսի հանրային առաջին արտայայտութիւնը տաճարին մէջ եղաւ զինք փնտռող իր ծնողաց. «Չէի՞ք գիտեր թէ ես իմ Հօրս տունը պէտք է ըլլամ» (Ղուկ. 2.48): Իր իսկ վերջին խօսքերէն մէկը խաչին վրայ եղաւ. «Հայր, քու ձեռքերուդ մէջ կ'աւանդեմ հոգիս» (Ղուկ. 23.46):

Ի՞նչ են յատկանիշները ընտիր հօր մը.-

Առաջին. ընտիր հայր մը կը հայթայթէ իր գաւակներուն պէտքերը: Ան իր ընտանիքին խնամքն ու հոգածութիւնը ստանձնած է որպէս տան գլուխը: Ան իր ընտանիքին ուսելու, հագուելու եւ բանակարանի կարիքները հոգացող մէկն է: Մանուկներ պէտք ունին հոգատարի մը: Այն ինչ որ կը վայելեն իրենց հօրմէն պարզեւ մըն է իրենց: Հայր մը սիրայօժար կը հայթայթէ իր գաւակներուն կարիքները:

Երկրորդ. ընտիր հայր մը կը սիրէ իր գաւակները: Հօր մը պարտականութիւնը ոչ միայն հայթայթել է, այլ նաեւ սիրել իր գաւակները: Սէրը լայն տարողութիւն ունի: Ընտիր հայր մը իր գաւակներուն հետ ժամանակ կ'անցնէ, անոնց սրտակից կ'ըլլայ:

Հայրեր կան, որ նոյն երգիքի ներքեւ կ'ապրին բայց օտարականներու պէս են: Հայր եւ գաւակ անկարեկիր եւ անհաղորդ են իրարու նկատմամբ, օտար են իրարու զգացումներուն: Անոնք իրարու հետ խօսելիք նիւթ չունին, որովհետեւ հոգեկան կապ գոյութիւն չունի իրարու միջեւ: Ընտիր հայր մը իր ժամանակէն մաս մը կը յատկացնէ իր ընտանիքի ժամանցին եւ վայելքին համար:

Ընտիր հայր մը կը գնահատէ եւ կը քաջալերէ իր գաւակները ինչպէս նաեւ երբ անոնք սխալներ գործեն կը սաստէ եւ կը պատժէ



զանոնք իրենց գործած յանցանքներուն համար: Երբ գաւակներ յաջողութիւն արձանագրեն հայր մը կը գնահատէ զանոնք թէ՛ խօսքով եւ թէ՛ գործնական քաջալերութեամբ: Գնահատանքն ու քաջալերութիւնը ինքնավստահութիւն կը ներշնչեն մանուկներուն: Ի գուր չէ որ Յիսուս պատուիրեց. «Ուշադիր եղէք, որ չարհամարեք այս պատիկներէն մէկը» (Մատթ. 18,14): Գնահատանքի եւ քաջալերանքի կողքին, տան մէջ կան նաեւ կարգապահական հարցեր: Զաւակներու կարգապահութեան վրայ հսկելը մօր մը գործը չէ միայն, այլ նաեւ հօրը: Հին օրերուն մայր մը տանտիրին էր եւ ամբողջ օրը իր տան մէջ կ'անցներ իր մանուկներուն հետ: Սակայն, արդի ժամանակներուն մեծ թիւով մայրեր գործի աշխարհի մէջ են՝ նիւթապէս օժանդակելու իրենց տան ծախսերուն: Եթէ նոյնիսկ մայր մը իր գաւակներուն հետ է օրուան մեծ մասը՝ կարգապահութեան հարցը միայն իր պարտականութիւնը չէ, այլ նաեւ իր ամուսնոյն, գաւակներուն հօրը:

Երրորդ. ընտիր հայրը դաստիարակ մըն է: Զաւակ մը իր դաստիարակութիւնը առնելու է իր տունէն եւ ո'չ թէ փողոցէն, իր ծնողքէն ո'չ թէ իր ընկերներէն: Եթէ տունը իրօք առաջին դպրոցն է մանուկին, ծնողք այդ դպրոցին առաջին ուսուցիչներն են: Ընտիր հայր մը իր գաւակներուն լաւ օրինակ ըլլալու է: Իր վարքով ու բարքով, իր կեանքով ու կենցաղով, իր խօսքով ու գործով կոչուած է սորվեցնելու, կրթելու եւ դաստիարակելու իր գաւակները: Իր խօսքէն աւելի իր կեանքի օրինակը, իր ամենօրեայ կենցաղավարութիւնը պերճախօս եւ ազդու ուսուցիչ է իր գաւակներուն:


Ըստ կարգ մը մանկավարժներու, մանուկ մը մինչեւ իր երեք տարիքին իր կրթութեան մեծ մասը ստացած կ'ըլլայ: Եւ այդ կրթութիւնը առաւելաբար տան մէջ տեղի կունենայ: Տան հայրը, մօր հետ գործակցաբար դաստիարակութիւն կը ջանքեն իրենց մանուկին: Աստուծոյ Խօսքը կը պատուիրէ, որ գաւակները կրթուին, դաստիարակուին իրենց մտղաշ տարիքին: Այսպէս կը գրէ Առակագիրը. «Կրթէ՛ մանուկը իր ճամբան սկսած ատենը, որպէս զի երբ ծերանայ անկէ չչեղի» (Առակաց 22.6):

Ըստ Աստուածաշունչ Մատեանին, հայր մը կարեւոր դեր ունի տան մէջ: Անոր պարտականու-

Նոր Գիրքեր Աստուր Կիւզելեան «Խօսում են Նամակները» (Յուշ-Նամականի)

Սփիւռ. քահայ ծանօթ գրող հասարակական գործիչ Աստուր Կիւզելեանի սոյն հատորը լոյս տեսած է 2021 թուականին, Երեւանի Մուղնի հրատարակչատան կողմէ: Ծուրջ 420 էջերէ բաղկացած սոյն բովանդակւից հատորն իր մէջ կը պարբակէ հեղինակի աւելի քան չիսնեակ մը հայրենի եւ սփիւռ. քահայ ականաւոր անձնաւորութիւններու հետ ունեցած շահեկան նամակագրութիւնները: Հատորի վերջին մասին մէջ յատուկ տեղ յատկացուած է Աստուր Կիւզելեանի կենսագրութեան:


«Խօսում են Նամակները» գիրքը ինքնին արժէք է եւ հրաշալի վաւերագրութիւն: Նամակագիրները՝ թէ համաշխարհային եւ թէ հայաստանեան իրականութեան մէջ գիտութեան, արուեստի եւ այլ ոլորտներու մէջ ճանաչում ունեցող անհատներ են, որոնց հետ առնչուած է Աստուր Կիւզելեանը:



Ռուբէն Կորիւն «Մի Բուռ Պատկերներ» A Handful Images

Ներկայ տարեշրջանին Լոս Անճելոսի մէջ լոյս տեսած Ռուբէն Կորիւնի «Քէշիշեան» «Մի Բուռ Պատկերներ» A Handful Images

(Stories) հատորը կը բաղկանայ 205 էջերէ: Ծուրջ 30 պատմութեան տեղ գտած են այս հատորին մէջ: Առաւելաբար վերջին տասնամեակին գրուած ընկերային, ընտանեկան եւ հասարակական կեանքի տարբեր երեւանները նկարագրող պատմութեան են: Իր պատմութեան քերթը ձեւով մը արտացոլացում են խողովակաւոր այս կողմերը կայք հաստատած հայ գաղթականներու առօրեայ ապրելակերպի տարբեր երեւոյթներուն, յատկապէս՝ տնտեսական եւ հոգեկան տարաբնույթ վիճակներուն: Հեղինակի հաստատումով. «Իւրաքանչիւր պատմութեան քի հիմքում՝ նկատելի է հասարակական կեանքում յարաբերութեանց եւ շփումների ընթացքում կեանքի խճանկարներ, դէպի բարին ու արդարը առաջնորդելու մտադրութիւն եւ մղում»:



թիւնն է կրօնական դաստիարակութիւն ջանքեր իր գաւակներուն: Մովսէսի բերնով Աստուած այսպէս կը յայտարարէ. «Այս խօսքերը, որ այսօր քեզի պատուիրեցի, քու սրտիդ մէջ թող ըլլան. զանոնք կրկնելով սորվեցուր որդիներուդ. անոնց մասին խօսէ երբ տունը նստած ես եւ ճամբադ կը քալես, երբ կը պառկիս կամ կ'ելլես» (Բ. Օրինաց 6.6-7):

Դաստիարակութեան համար երկու կարեւոր վարքագիծեր կան քաջալերանք եւ յանդիմանութիւն. այլ խօսքով, վարձատրութիւն եւ պատիժ: Երկուքն ալ անհրաժեշտ են: Ոմանք կը կարծեն, թէ միայն իրենց գաւակները վարձատրելով,

քաջալերելով անոնց ներողամիտ ըլլալով՝ զանոնք կը դաստիարակեն: Ասոր միւս ծայրայեղութիւնն ալ այն է, որ մարդիկ կ'աշխատին խստութեամբ եւ ժխտական մօտեցումով դաստիարակել իրենց գաւակները: Այս երկու ներհակ միջոցները հաշտեցնել ծնողքի մը, կամ հօր մը իմաստութեան կը կարօտի:

Ընտիր հայր մը իր ներշնչումն ու ուղղութիւնը կ'առնէ իր Երկնաւոր Հօրմէն: Որքան որ Աստուծոյ սէրը զօրանայ իր ներսիդին, այն աստիճան կրնայ օրինակելի եւ գիտակից հայր մը ըլլալ եւ կրնայ սիրելի դարձնել զԱստուած իբրեւ Երկնաւոր Հայր:

ԿԱՐՁՈՒ ՄՐԱՇ
ՓԱՍՏԻՆԱՅԻ ՄԷՋ (200 ԵՈԳԻ ՇԱՍԱՐ)
1060 N. ALLEN AVE. PASADENA CA 91104
ՄԱՆՐԱՍԱՍՆՈՒԹԻՆՆԵՐ՝
ԸՆՈԱՁԱՅՆԵԼ (626) 797-7680

Եւրոպայի ԺՁ Դարու Վերածնունդը Հինգհարիւրտասնամեակ Հայերէն Տպագրութեան 1512-2022 Ետեան Կիւրենպերկ - Յակոբ Մեղապարտ

**ԴՈԿՏ. ԶԱԻՆ Ա ՔՅՆՅ.
ԱՐՁՈՒՄԱՆԵԱՆ**

Յորելեան

Տասնամեակներ շուտով կ'անցնին եւ սակայն պահ մը կանգ կ'առնեն երբ դարակազմիկ եղելութիւններ կուզան պատմութեան անիւը ուղղելու, որպիսին եղաւ 1512 թուի Հայերէն Տպագրութեան սկիզբը: Նախ Գերմանիա եւ ապա Վենետիկ հանդիսացան ժՁ դարու Եւրոպայի վերածննդեան կեդրոնները, որոնց հետեւեցաւ հայ ազգի ժամանակակից վերածնունդը տպագրութեան գիւտին շնորհիւ: Մեծ գիւտը Գերմանիոյ մէջ Ետեան կիւրենպերկ կատարած էր 1450 թուին որմէ 62 տարիներ ետք հայորդի Յակոբ Մեղապարտ անուն անծանօթ մը 1512-ին Վենետիկի մէջ բացաւ առաջին հայ տպարանը տպագրելով առաջին վեց հայերէն գիրքերը:

Գիտենք որ մինչ այդ Հայաստան իր պատմագրական երկարածիք տարիներու աշխատանքը սերունդէ սերունդ ձեռագիր մատենաներով միայն կ'իրագործէր, անոնց յարատեւ ընդօրինակութիւններովը: Ասկէ 510 տարիներ առաջ ձեռագրական մշակումը փոխարինուեցաւ տպագրութեամբ՝ քայլ պահելով ժՁ դարու վերածնունդի յառաջդիմութեան հետ: Բնական է երբ Վենետիկ կ'ըսենք քաղաքն է որ կը նշենք եւ ոչ Միսիթարեան Միաբանութիւնը, քանի որ Միսիթարեանք 200 տարի ետք միայն 1717 թուին հաստատուեցան Վենետիկի մէջ:

«Յակոբ Մեղապարտի հիմնադրած հայկական տպագրութիւնը երկու ու կէս դար օտար երկրներում գարգանալուց յետոյ 1771 թուին Սիմեոն Երեւանցի Ամենայն Հայոց Կաթողիկոսի ջանքերով ոտք դրեց հայրենի հողի վրայ»:
ՈԱՅԱՅԷԼ ԻՇԽԱՆԵԱՆ



«Ուրբաթագիրք» 1512

հետ յարաբերութեամբ օժանդակութիւն ստացած է նախ հայերէն գիրքը ձուլելու եւ ապա տպարան հաստատելու: Վեց գիրքերէն հաստատ կ'երեւի որ զանոնք Վենետիկի իտալացիներու տպարաններուն մէջ է տպած, այլ իր ձուլած գիրքերով ու հաստատած անձնական տպարանին մէջ, հետեւելով ձեռագիր մատենաներու գիրքերուն եւ լուսանցարդեբուն: Յաւօք սակայն Մեղապարտի տպարանը երկու տարի միայն դիմացաւ ու զայն փակել ստիպուեցաւ մեզի անծանօթ պատճառներով:

Անդրանիկ սոյն տպագրութեանց մասնագէտ ուսումնասիրողը եղաւ Ռաֆայէլ Իշխանեան իր 1977 թուին Երեւան հրատարակած «Հայ Գրքի Պատմութիւն» առաջին հատորով, ուր կատարած է մանրամասն վերլուծում նախնազոյն տպագրութեանց յաջորդող տասնամեակներու ընթացքին մինչեւ 1680 թուականը, փաստացի ներկայացնելով հայ գիրքի տպագրութեան հիմնադիր Մեղապարտի եւ ապա Աբգար Դպիր Եւզոկիացիի դերը տպագրութեան զարգացման մէջ, յայտնաբերելով որ մինչեւ ժՑ դարու վերջին տասնամեակին ստոյգ տեղեկութիւններ չկային առաջին վեց գիրքերու տպագրութեան մասին:

Հայ Եկեղեցին եւս անհաղորդ մնացած է առաջին տպագրութեանց, եւ իմ կարծիքով միայն աւելի ուշ Տ.Տ. Գէորգ Ե Սուրէնեանց կաթողիկոսի Կոնդակով առաջին անգամ ըլլալով 1912 թուին Հայ Տպագրութեան 400 ամեակը նշուեցաւ համազգային շուքով: Գէորգ Ե Կաթողիկոսէն առաջ հազիւ ճշդուած կրնային ըլլալ անկիւնադարձային այդ իրագործման պարզամտները:

Յակոբ Մեղապարտի Աւանդը

Ծանր էին ժամանակները: ԺՁ դարուն Հայաստան բաժնուած էր թուրքիոյ եւ Պարսկաստանի միջեւ: Մերոպեան գիրն ու գրականութիւնը Եւրոպական չափանիշներով հարկ էր զարգացնել տպագրութեամբ, թէ՛ որակով եւ թէ՛ քանակով, պահել կարենալու համար մեր ազգին ինքնութիւնը: Մեղապարտի յաջորդներ յառաջ եկան, առաջինն անոնցմէ Աբգար Եւզոկիացին,

թէ՛ եւ յիսուն տարի անց, որ իր որդւոյն Սուրբանշահի հետ տպագրութեան գործը յանձն առին, ամէն բանէ առաջ զարգացնելով տառատեսակները: Գործին լծուեցաւ Յովհաննէս անուն գրաշարը, եւ միասնաբար Աբգար Դպիրի ղեկավարութեամբ յաւելեալ հինգ հայերէն գիրքեր եւս տպագրուեցան Վենետիկի մէջ 1565 թուականին՝ Ժամագիրք, Տօնացոյց, Մաշտոց, Քերականութիւն, Սաղմոսարան: Ապա տպարանը Կ. Պոլիս փոխադրեցին: Սուրբանշահ Հռոմ մնաց յաւելեալ տառեր պատրաստելու եւ մանաւանդ Տոմար Գրիգորեանը տպագրին,

որ կը ներկայացնէր մեր գիտցած Նոր Տոմարը Հռոմի Գրիգոր ԺԳ Պապի 1582 թուի հրովարտակով յայտնի՝ փոխան Հին Յուլիան Տոմարին: Հայ Եկեղեցին Նոր Տոմարը որդեգրեց աւելի ուշ, Գէորգ Ե Սուրէնեանց կաթողիկոսի որոշմամբ:

Աբգար Եւզոկիացի 1565 թուականի իր յիշատակարանին մէջ լուեկայն յիշած է Յակոբ Մեղապարտի առաջին գործերը որոնք օրինակ ծառայած են իրեն յիսուն տարիներ ետք: Ամենայն Հայոց Միքայէլ Սեբաստացի Կաթողիկոս (1567-1576) Աբգար Եւզոկիացին Հռոմ ուղարկած էր իր որդւոյն Սուրբանշահի հետ, եւ այս առաջինն էր Մայր Աթոռի ընծայած հովանաւորութիւնը առաջին տպագրութեան գործին մէջ: Մինչեւ 1586 մեզի հասած տպագրեալ հայերէն գիրքերը եղած են 19 գիրք: Ուղիղ յիշանմանակ մը ետք 1636 թուին Զուղայի մէջ յայտնի ուսուցչապետ Խաչատուր Կեսարացին իր օգնականներով նոր տպարաններ հաստատեցին եւ չորս գիրքեր եւս տպեցին:

Իսկ Մայր Աթոռին կողմէ 1658 թուի Յակոբ Զուղայեցի Կաթողիկոսի հրամանով Ոսկան Վարդապետ Երեւանցին Ամսդերտամի մէջ պիտի հիմնէր Ս. Սարգիս անունով տպարան մը եւ առաջին Աստուածաշունչ Մատենանը պիտի տպագրէր 1666 թուին որուն 300 ամեակը տօնակատարեցինք Տ.Տ. Վազգէն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ Կոնդակով 1966 թուին:



Յակոբ Մեղապարտ

Հայոց վերածնունդը անհատներու կը պարտինք եւ ոչ մեր ազգային պետութեան կամ եկեղեցիին: Նախակարապետն անոնցմէ եղաւ Յակոբ անուն այլապէս անծանօթ հայորդին որ ինքզինք կոչեց «Մեղապարտ» ու պատմութեան յանձնեց զայն իբրեւ իր պանծալի ազգանունը: Վեց տպագրեալ նախնազոյն գիրքերը եղան պտուղը Յակոբի նախաձեռնութեան՝ գլխաւորութեամբ «Ուրբաթագիրք» կոչուած գիրքին, որուն անմիջապէս յաջորդեցին «Պատարագատետր»ը, «Աղթարք» մը, «Տաղարան» մը, «Պարզատուժար» մը, եւ «Սաղմոսարան» մը: Բանասէրներ յայտնաբերեցին միակ յիշատակարան մը «Պատարագատետր»ի վերջաւորութեան՝ «Այս սուրբ գիրքը գրուեցաւ հայոց 962 եւ Քրիստոսի 1513 թուին Վենէժաստուածապահ քաղաքին մէջ մեղապարտ Յակոբի ձեռքով»:

Շատ հաւանական կը թուի որ Յակոբ հոգեւորական մը եղած է ու Վենետիկի հայ վաճառականներուն



DETERMINED & COMPASSIONATE CRIMINAL DEFENSE

- JUVENILE DEFENSE ◦ DOMESTIC VIOLENCE
- ASSAULT & BATTERY CHARGES
- DRIVING UNDER THE INFLUENCE (DUI)
- VEHICULAR OFFENSES/HIT AND RUN
- IMMIGRATION - MOTION TO VACATE A PLEA
- ROBBERY AND THEFT OFFENSES
- ASSAULT WITH A DEADLY WEAPON
- CRIMES INVOLVING POLICE OFFICERS
- CRIMINAL THREATS ◦ WEAPON CHARGES
- DRUG OFFENSES ◦ SEX CRIMES
- THEFT CRIMES ◦ GANG CRIMES



ALICE TAVOUKJIAN
Attorney At Law

At the law office of ALICE TAVOUKJIAN, we provide zealous representation to achieve the best possible outcome on your behalf.

LAW OFFICES OF ALICE TAVOUKJIAN, PC

www.TAVOUKJIANLAW.com
135 E. Valley Bl, #B, Alhambra, CA 91801

CALL FOR A FREE CONSULTATION
626.386.8606

Երբ Անգլիական «Բապը» (Գինետուն) Կը Վերածուի Հայկական Առաջնորդարանի



ԴՈՎՏ. ԳՐԱՅՐ ԸՆՊԵՏԵԱՆ

Իւրաքանչիւր երկիր ունի իր մշակութային իւրաքանչիւրը եւ կենցաղը: Կենցաղն ու ապրելակերպ կը հանդիսանան երկրի մը բնութագիրը, պիտակը: Իւրաքանչիւր երկիր, ուր այցելեմ, կը տեսնեմ այս իւրաքանչիւրը եւ անոր միջոցով մարդոց ապրելակերպը: Ճիշդ-սխալի եւ կամ լաւ-վատի հարց չկայ: Պարզապէս կան աշխարհի մշակութային եւ կենցաղային տարբեր սովորութիւններ եւ արժէքներ, որոնք կը ստեղծեն գոնաւոր եւ այլազան պիտակներով մեծ խճանկար մը:

Անգլիական ալ ունի իր մշակութային եւ կենցաղային իւրաքանչիւրը: Այս իւրաքանչիւրը ապրելակերպը: Այս իւրաքանչիւրը ապրելակերպերէն մին է նշանաւոր անգլիական «բապը»: Հոն թէ՛ խմիչք, եւ թէ՛ ճաշ կը սպասարկուի, եւ մարդիկ կ'ողողեն գաջն գրեթէ ամէն օր: Եթէ մէկ կողմէ բապերուն ներքին մասը խճողուած կ'ըլլայ, բայց նոյնքան նաեւ մայթն ու փողոցը: Բապը միայն շաբաթավերջի զբաղմունքի վայր չէ, այլ ընդհանրապէս շաբթուան ընթացքին, հոն մարդիկ յաճախ չեն ալ նստիր, այլ երկար ատեն ոտքի կը մնան, մէկ կողմէ կը խմեն, միւս կողմէ անդադար կը զրուցեն: Խմիչքը եւ իրերաշարժը բաժանակերպ խօսակցութիւնը կը ստեղծեն հաղորդակցութեան լաւ հարթակ, ինչ որ անգլիական բապին ստեղծած մթնոլորտ-կենցաղն է:

Բայց հարցումը այն է, որ անգլիական բապին ստեղծած այս մթնոլորտ-կենցաղը կարելի՞ է կերպարանափոխել:

Լոնտոն, Մայիս 2022
 Յովակիմ եպիսկոպոս Մանուկեան առաջնորդն է Մեծն Բրիտանիոյ եւ Իրլանտայի հայկական գաղութին. ան աշխուժ հոգեւոր առաջնորդ ըլլալու կողքին, նաեւ տեսիլքի մարդ է: «Հայ եկեղեցին չունի առաջնորդարան», Յովակիմ սրբազանն է խօսողը: «Թէեւ եկեղեցական շէնքեր ունինք, բայց միշտ ալ կարիքը կայ առաջնորդարանի», շարունակեց ան: «Իրականացնելու քաղաքական մարտահրաւերներ ունինք եկեղեցուոյ այդ շէնքերուն կապուած: Կարիք ունինք առաջնորդարանի մը, որպէսզի գաղութը ունենայ արձանագրուած եւ իրողական ճանաչում ունեցող ազգային-հայկական ինքնութիւն»:

Եւ չէ ուշացած սրբազան հօր տեսիլքը: «Գտանք անգլիական բապ մը, որ վաճառքի դրուած էր, կրցանք պիտածէ մը գոյացնել եւ գնել գաջն»:

Կը տեսնէի սրբազան հօր ուրախութիւնը եւ մանաւանդ հպարտութիւնը, երբ ինծի սկսաւ ցոյց տալ շինարարական նորոգութիւնները: Աշխատողներուն մեծ մասը անգլիական գաղութի նուիրեալ անդամներ են: Անոնք լծուած էին տեղագրին աշխատանքի՝ ամբողջացնելու համար նորոգութիւնները: Վերջապէս, անգլիական բապը պիտի վերածուէր հայկական առաջնորդարանի: Այս յաջողցնելու համար կարիքը կայ ներքին ու արտաքին շինարարական եւ վերանորոգութեան մեծ աշխատանքի:

Մէկ կողմէ կը հետեւէի սրբազան հօր հեւքին, բայց միեւնոյն ատեն ալ կը սքանչանայի: Այս ինչքան ուժ ամբարած է սրբազանը իր մարմնին եւ կեանքին մէջ: Ան պահ մը կանգ առաւ իր խանդավառ տրամադրութենէն եւ ըսաւ. «Եկուր սուրճ մը խմենք»: Սրբազանը ինք պատրաստեց սուրճը եւ հրամցեց: «Այս առաջին սուրճն է, որ կը խմենք առաջնորդարանին մէջ, եւ այս իմաստով պատմական է»: Մեծ ժպիտ մը գծուեցաւ սրբազանին դէմքին վրայ:

Ան իր այս նուիրական կեանքը կը փորձէ ապրիլ ամենայն հաւատարմութեամբ եւ նուիրութեամբ՝ Քրիստոսի եւ հայ եկեղեցու նկատմամբ: Յովակիմ սրբազանի նուիրական եւ հաւատարիմ կեանքը ունի իր պատմութիւնը, իսկ պատմութիւնը՝ իր արմատները: Յովակիմ սրբազանը ծնած է իջմիածին: «Ես սփիւռքահայ արմատներ ունիմ», ըսաւ ան: «Մեծ հայրս ծնած է Մուսա Լեռ: 1937-ին անցած է Այնճար, իսկ 1946-ի ներգաղթի օրերուն եկած է Հայաստան»:

Մուսա Լեռը հայ ժողովուրդի պատմութեան մէկ ամուր եւ քաջ կուռանը եղած է, ուր հայը գիտցաւ ինչպէս պիտի վերապրի: Քառասուն օրեր քաջարի դիմադրութենէ ետք՝ Օսմանեան բանակին դէմ, հայը ոչ միայն փրկուեցաւ, այլ նաեւ վերապրեցաւ: Ան ստեղծեց գեղեցիկ Այնճարը, ուր մինչեւ օրս կը փայլատակէ հայուն ապրելու կամքը»:

Սրբազան հօր կեանքի պատմութեան մէջ կան այլ իրադարձութիւններ: «Մեծ հայրս եւ իր ընտանիքը ներգաղթէն ետք աք-

սորուեցան Սիպերիա», ըսաւ սրբազանը: «Հայրս ծնաւ Սիպերիոյ մէջ»:

Հայրը Սիպերիայէն վերադարձած է Հայաստան եւ կազմած ընտանիք: Յովակիմ սրբազան ծնած է իջմիածին: Ան շառաւիղն է ընտանիքի մը, որ տեսած եւ ճաշակած էր կեանքի դառնութիւնը: Բայց այդ դառնութիւնը չէր յուսալքած Մանուկեան ընտանիքը: Անոնք այդ դառնութիւնը վերածած էին ուժի: Ուժ մը, որ կ'ապրի եւ կը վերապրի: Յովակիմ սրբազան այդ ուժին շառաւիղն է: Ան այսօր այդ իր կեանքի ուժը դրած է հայ ժողովուրդին սպասարկութեան ի խնդիր:

Սրբազանին հետ ծանօթութիւնս սկսաւ, երբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինի մէջ ստանձնած էր միջեկեղեցական կապերու եւ բաժանմունքի պատասխանատու առաքելութիւնը: Այս իմաստով ան լաւ գիտէ, թէ ինչպէ՞ս պիտի չարգէ եւ ընդունի ուրիշը: Ուրիշը, որ տարբեր է, բայց՝ երբեք օտար: Եւ մեր բարեկամութիւն-հաղորդակցութիւնը կը շարունակուի մինչեւ այսօր:

Յովակիմ սրբազան իր հոգեւոր ինքնութեան հետ կ'ապրի նոյնքան ազգայինը: Անոր համար հոգեւորն ու ազգայինը կը կազմեն իր կեանքի սրբութիւնները: Եւ ներկայ Հայաստան-Արցախ քաղաքական իրավիճակներուն մէջ ան անդադար կը տքնի, որպէսզի հայուն պայքարը ներկայացնէ անգլիացիին եւ օտարներուն: «Արցախը պէտք է պահել, ըսաւ ան, կարելի չէ Արցախի կարգավիճակը դնել Ազգայնական կազմին մէջ»: Այս իւրաքանչիւր հայու մտահոգութիւնը եւ մարտահրաւերն է:

Վերանորոգուող հայկական առաջնորդարանի մէջ կը դիտէի չորս կողմս: Բայց դիտելէն աւելի կը մտածէի: Կը մտածէի հայուն ապրելու կամքին մասին եւ ի

մասնաւորի սփիւռքահայուն: Թէեւ ցեղասպանուած եւ տարագրուած ժողովուրդ ենք, բայց երբեք մեռած չենք: Հայուն կեանքի տեսիլքը մեզ վերապրեցուց: Իսկ հայուն կերտած կեանքին ուժն է, որ հայուն պատմութիւնը դրաւ շարունակականութեան գործընթացին մէջ: Այս ալ հայուն՝ ի մասնաւորի սփիւռքահայուն, տեսիլքը եւ ուժն է, որ պիտի չմեռնի: Յովակիմ սրբազան լաւագոյն տիպարն է հայուն կեանքի այս տեսիլքին եւ ուժին:

Եթէ արեւմտեան աշխարհին մէջ քրիստոնէական հաւատքին ու արժէքներուն նկատմամբ հետաքրքրութիւնը կը նուազի եւ եկեղեցական կառուցները կը փակուին կամ կը վերածուին ցուցասրահներու, Լոնտոնի մէջ հայը կ'ապրի եւ կը գործէ հակառակ ուղղութեամբ՝ ան անգլիական բապը կը վերածէ հայկական առաջնորդարանի: Այս արդիւնքն է հայուն տեսիլքի կեանքին: Տեսիլքի կեանքը, որ ստեղծեց ուժը՝ հայուն ուժը, որ կը կերտէ կեանքը:

Յովակիմ սրբազան իր ընտանեկան արմատներէն ժառանգած է տեսիլքը, գոր ան կը վերածէ ուժի, որպէսզի հայուն կեանքը շարունակուի: Իւրաքանչիւր է Յովակիմ սրբազանին տեսիլքի եւ ուժի կեանքը, բայց նոյնքան նաեւ իւրաքանչիւր հայուն՝ քիչ մը ամէն տեղ: Հոն, ուր հայը կը շարունակէ ապրիլ հոսանքին հակառակ ուղղութեամբ, երբ անգլիական բապը կը վերածէ հայկական առաջնորդարանի:

Այս հայկական կեանքին ապրելու եւ վերապրելու իրականութիւնը ամէն տեղ է՝ Հայաստան, Արցախ եւ Սփիւռք:

Չվախանա՛ք հոսանքին հակառակ ուղղութեամբ թիավարելէ, որովհետեւ կրնանք վերածել անգլիական բապը հայկական առաջնորդարանի:



St. Gregory Armenian Apostolic Church Men's Forum
 (Ladies & Families Always Welcome)

"Tuesday", June 21, 6:30 P.M. Special Night

Entertainment Extravaganza!! Guest Speaker & Performer: Las Vegas Icon Harry Shahoian as Elvis in LA



Celebrate the First Day Of Summer with a Fun Filled Evening of Entertainment, Great Food and much needed joy for all our lives

* Hear the story of Harry starting from scratch to become an Elvis legend in Las Vegas as well as globally - multiple performances in Europe, Brazil, Mexico, Canada, Armenia & more!

* Harry has been a star performer in Las Vegas' Legends in Concert at the Flamingo, Harrah's... Performed at multiple LV casinos including MGM Grand. Featured in "All Shook-Up Show" at Planet Hollywood. Harry starred in the national State Farm commercial as Elvis and has also been in multiple movies including Man on the Moon with Jim Carrey and in the upcoming movie Back on the Strip starring Kevin Hart and Wesley Snipes....

* **Harry will tell his inspiring story, have Q & A and provide us with a super entertaining Live Performance singing Elvis's greatest hits, dance moves and more!!**

At St. Gregory Armenian Church "Geragos Hall" 2215 E. Colorado Blvd., Pasadena

RSVP'S Are A Must As Dinner Will Be Served Church Donation \$25

Hilda Gourdikian: 626-695-9899, Ardash Gourdikian: 626-399-1914, Church Off. : 626-449-1523

Sponsor A Dinner in Memory of a Loved One, a Birthday, an Anniversary, in Recognition of a Friend or Family Member, a Graduation & for any other Event. Please Contact Hilda Gourdikian above.

Հայաստանի Հաւաքականը Պարտուեցաւ Սկովտիոյ Եւ Ուքրանիոյ Դէմ



Ֆուտպոլի Ազգերու Լիգայի B լիգայի առաջին խումբէն ներս հանդէս եկող Հայաստանի հաւաքականը առաջին խաղին Երեւանի մէջ նուազագոյն արդիւնքով յաղթելէ ետք Իրլանտային, կրեց երեք յաջորդական պարտութիւններ:

Լեհաստանի Լոձ քաղաքին մէջ մրցելով Ուքրանիոյ հաւաքականին հետ Հավյաստան պարտութիւն կրեց 0:3 արդիւնքով:

Առաջին խաղակէսին դարպասի գրաւում չեղաւ: Ընդմիջումէն յետոյ Ուքրանիան զգալի տարած քային առաւելութիւնը (70 տոկոս) կարողացաւ վերածել 3 կոլի:

Յունիս 14-ին Երեւանի «Վազգէն Սարգսեանի» անունան հանրապետական մարզադաշտին վրայ Հայաստան հիւրընկալելով Սկովտիոյ հաւաքականը կրեց ծանր պարտութիւն՝ 1:4 արդիւնքով:

Տիգրան Բասեղեանի 7-րդ վայրկեանին նշանակած կոլէն քիչ ետք հիւրերը հաւասարեցուցին արդիւնքը:

Առաջին կիսախաղի 43-րդ վայրկեանին մրցավարը կոպի խախտումի համար կարմիր քարտ ցոյց տուաւ պաշտպան կամօ Յովհաննիսեանին, որմէ անմիջապէս ետք հիւրերը նշանակեցին իրենց երկրորդ կոլը:

Բ. կիսախաղին Սկովտիոյ հաւաքականը երկու կոլ եւս նշանակեց ու խաղը աւարտեցաւ 1:4 արդիւնքով:

Հայաստան այժմ կը գրաւէ խմբակի վերջին տեղը:

Ազգերու Լիգային Մէջ Հաւասարութիւններու Շարք

Ֆուտպոլի Ազգերու Լիգայի A լիգայի երրորդ խումբի երրորդ հանգրուանին Անգլիոյ հաւաքականը ընդունեց Եւրոպայի ախոյեան Իտալիային: Ոչ ոք չյաղթեց՝ 0:0:

Իտալիան 5 կէտով կը գլխաւորէ մրցաշարային աղիւսակը, Անգլիան վերջինն է՝ 2 կէտ:

Խումբի միւս խաղին 1-ական կոլ փոխանակեցին Հունկարիան եւ Գերմանիան:

Հունկարիան 4 կէտով երկրորդն է, Գերմանիան 1 կէտ ետ է եւ երրորդն է:

A լիգայի չորրորդ խումբին Հոլանտայի հաւաքականը 2:2 արդիւնքով ոչ ոքի խաղցաւ լեհերուն հետ եւ 7 կէտով առաջատարն է: Լեհաստանը ունի 4 կէտ եւ երրորդն է:

4 կէտով երկրորդ տեղն է Պելճիգայի հաւաքականը, որ 1:1 արդիւնքով աւարտեց հանդիպումը յետնապահ Ուելսի հետ՝ 1 կէտ:

Զիտանը ՊՍԺ-ի Մէջ Կը Դառնայ Ամենաբարձր Վարձատրութեամբ Մարզիչը Աշխարհի Մէջ

Մատրիտի «Ռեալի» նախկին գլխաւոր մարզիչ Զինետին Զիտանը այս ամիս կը գլխաւորէ Ֆրանսայի ախոյեան ՊՍԺ-ն՝ կնքելով երեք տարուայ պայմանագիր:

49-ամեայ ֆրանսացի մասնագէտը կը փոխարինէ արժենթինացի Մաուրիսիօ Պոչետինոյին եւ կը դառնայ ամենաբարձր վարձատրութեամբ մարզիչը աշխարհի մէջ: Զիտանի տարեկան աշխատավարձը կը կազմէ 25 միլիոն եւրօ:

ՊՍԺ-ն համաձայնած է նաեւ Զիտանին տալ ակումբին մէջ եւ Ֆրանսայի հաւաքականին մէջ գլխաւոր մարզիչի աշխատանքը համատեղելու հնարաւորութիւն, եթէ այս տարի Քաթարի մէջ տեղի ունենալիք աշխարհի առաջնութիւնէն յետոյ առաջարկ ըլլայ ազգային խումբէն, որ այժմ կը գլխաւորէ Տիտի Տեշամը:

Զինետին Զիտանը Մատրիտի «Ռեալ»-ի մէջ աշխատած է 2016-2018-ին եւ 2019-2021-ին՝ նուաճելով 11 տիտղոս, անոնց շարքին՝ Ախոյեաններու Լիգայի 3 գաւաթ, Սպանիոյ 2 ախոյեանական տիտղոս: Ան մէկ տարիէ առանց մարզչական աշխատանքի է:



Հանահայկական Ամառային Խաղերը Կ'ունենան 2023 Թուականի Օգոստոսին

Տեղի ունեցած է Համահայկական խաղերու համաշխարհային կոմիտէի գործադիր մարմնի նիստը՝ նախագահութեամբ Համաշխարհային կոմիտէի նախագահ Իշխան Զաքարեանի, փոխնախագահներ Ալբեր Պոյաճեանի (ԱՄՆ), Ստեփան Տէր-Պետրոսեանի (Լիբանան), Ռուհնդ Շառոյեանի (Հայաստան), գործկոմի անդամներ Հերմինէ Դուզեանի (Ֆրանսա), Ալօ Թոքատեանի (Արժենթինա), Եփրեմ Բաղի (Թուրքիա), Վրէժ Շառոյեանի (Սուրիա), Շահան Սեմերճեանի (Լիբանան):



Ինչպէս «Արմենիբրես»-ին կը յայտնեն Համահայկական խաղերու համաշխարհային կոմիտէն, նիստի ընթացքին քննարկուած են Համահայկական ամառային հերթական խաղերու կազմակերպման ու անցկացման հարցերը:

Որոշուած է Համահայկական ամառային 8-րդ խաղերը կազմակերպել 2023 թ. Օգոստոսին Հայաստանի Հանրապետութեան մէջ:

Ամառային 8-րդ խաղերու բացման հանդիսաւոր արարողութիւնը տեղի պիտի ունենայ Գիւմրիի մէջ:

Մխիթարեանը Սկանային Խնդիրներ Ունի. Բուժօգնումը «Ինթերի» Կողմէ Յետաձգուած Է

Հայաստանի հաւաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը որոշակի մկանային խնդիրներ ունի: Այդ պատճառով Իտալիոյ փոխախոյեան Միլանի «Ինթերը» անոր հնարաւորութիւն տուած է մի քանի օր յետաձգել բուժօգնումը պայմանագիր կնքելէ առաջ, կը հաղորդէ Իտալական Corriere dello Sport-ը:



Կողմերը աւարտած են բանակցութիւնները պայմանագրի վերաբերեալ եւ 33-ամեայ ֆուտպոլիստը ազատ գործակալի կարգավիճակի մէջ է եւ կը հեռանայ «Ռոմայէն»:

«Ինթերը» Մխիթարեանի հետ կը կնքէ երկու տարուայ պայմանագիր:

Աւարտած մրցաշրջանին Մխիթարեանը փորթուկալացի ժողջ Մոուրիսիոյ գլխաւորած խումբի հետ մասնակցած է 44 հանդիպման, նշանակած է 5 կոլ, կատարած է 9 կոլային փոխանցում:

Սադիօ Մանէն Այս Շաբաթ Կը Միանայ «Բաւարիային»

Գերմանիոյ ախոյեան Միլանիի «Պայրընը» այս շաբաթ կ'աւարտէ Անգլիոյ փոխախոյեան «Լիւերփուլի» 30-ամեայ սենեկալցի յարձակող Սադիօ Մանէի փոխադրման գործարքը, կը հաղորդէ Sky-ը:



«Լիւերփուլը» Սադիօ Մանէի տեղափոխութեան կ'ակնկալէ 45 միլիոն եւրօ:

Անգլիոյ աւարտած առաջնութեան Սադիօ Մանէն մասնակցած է 34 հանդիպման, նշանակած է 16 կոլ:

2016-ին անգլիական ակումբը Մանէի համար «Սաութհեմթընին» վճարած էր 41 միլիոն եւրօ: Անոր պայմանագիրը «Լիւերփուլի» հետ նախատեսուած է մինչեւ յաջորդ մրցաշրջանի աւարտը:

«Լիւերփուլը» 75 Միլիոն Եւրոյով ԳՈՆԵՑ «Պենֆիլթայի» Յարձակողին

Անգլիոյ փոխախոյեան «Լիւերփուլը» 75 միլիոն եւրոյով գնած է փորթուկալական «Պենֆիլթայի» 22-ամեայ ուրուկուացի յարձակող Տարուին Նունիէսին, կը հաղորդէ լիգայոնեան ակումբի պաշտօնական կայքը: Ակումբներու միջեւ կնքուած պայմանագրով յաւելւածուները կրնան հասնիլ 20 միլիոն եւրոյի:

Տարուին Նունիէսի պայմանագիրը գերմանացի Եուրօքեն Կլոպի գլխաւորած խումբի հետ նախատեսուած է մինչեւ 2027թ. Յունիսը:

Աւարտած մրցաշրջանին Տարուին Նունիէսը «Պենֆիլթայի» հետ բոլոր մրցաշարերուն մասնակցած է 41 հանդիպման, նշանակած է 34 կոլ, կատարած է 4 կոլային փոխանցում:

2020 թուականին «Պենֆիլթան» Տարուին Նունիէսին համար սպանական «Ալմերիային» վճարած էր 24 միլիոն եւրօ:

ՄԱՐԱԶԴ



ՀԱՅԿԱՆՈՒՇ ՊՈՅԱՍԵԱՆ (Ապրիլ 10, 1923-Մայիս 22, 2022)

Սրտի դառն կակիծով կը գուժենք մեր սիրեցեալ մօր, մեծ մօր եւ հարազատին՝ Հայկանուշ Պոյամեանի մահը, որ պատահեցաւ Ուրբաթ, Մայիս 27, 2022ին: Յուղարկաւորութեան եկեղեցւոյ կարգը տեղի պիտի ունենայ Հինգշաբթի, Յունիս 16, 2022, կ.ե. ժամը 1:00ին, Ս. Պետրոս Հայց. Առաք. եկեղեցւոյ մէջ, 17231 Sherman Way, Van Nuys CA 91406, ապա թաղման կարգը Forest Lawn Hollywood Hills գերեզմանատան մէջ, 6300 Forest Lawn Drive, Los Angeles CA 90068:

Սգակիրներ՝

- Տէր եւ Տիկ. Ազատ եւ Սոնա Պոյամեան
Տէր եւ Տիկ. Յարութ եւ Լուսին Պոյամեան
Այրի Տիկ. Արտեմիս Մոմճեան եւ դուստրը Նայիրի
Այրի Տիկ. Աստղիկ Խաչատուրեան եւ դուստրը Ռիթա Օրդ. Քնարիկ Պոյամեան
Տէր եւ Տիկ. Գօգօ եւ Սիրվա Եսայեան եւ որդին Շանթ
Տիար Անդրանիկ Խաչատուրեան եւ զաւակունք
Տէր եւ Տիկ. Արմէն եւ Գարինա Պոյամեան եւ զաւակունք
Տէր եւ Տիկ. Արա եւ Վերժինիա Պոյամեան եւ զաւակունք
Տէր եւ Տիկ. Գարլո եւ Մարալ Հօնանեան եւ զաւակունք
Տիար Ռաֆֆի Պոյամեան եւ զաւակունք
Տէր եւ Տիկ. Վարդան եւ Մարալ Սաղըճեան եւ զաւակունք
Տէր եւ Տիկ. Յարութ եւ Շողեր Գրիգոր եւ զաւակունք
Տէր եւ Տիկ. Սեւակ եւ Լուսինէ Մոմճեան եւ զաւակունք
Տիար Սթիվ Չարլքեան
Տէր եւ Տիկ. Գօգօ եւ Սոնա Չարլքեան եւ զաւակունք
Տէր եւ Տիկ. Վարուժ եւ Սիլվիա Չարլքեան եւ զաւակունք
Տէր եւ Տիկ. Օննիկ եւ Նորա Հաւանճեան եւ զաւակունք
եւ համայն Պոյամեան, Մոմճեան, Խաչատուրեան, Եսայեան, Հօնանեան, Սաղարճեան, Գրիգոր, Չարլքեան, Հաւանճեան, Պոզեան, Մկրեան, Տազխեան, Սամուէլեան, Սեմերճեան, Քէշիշեան, Պալապանեան եւ Մղտեսեան:

Փոխան ծաղկեպսակի կը խնդրուի նուիրատուութիւններ կատարել «Մասիս» Շաբաթաթերթի ֆոնտին

ՄԱՐԱԶԴ



ԱՆԱՔԵԼ ՏԻՐՃԵԱՆ ԿԱՐԿՈՒՏԵԱՆ (Մարտ 5, 1923-Յունիս 6, 2022)

Սրտի դառն կակիծով կը գուժենք մեր սիրեցեալ մօր, մեծ մօր եւ հարազատին՝ Անաքել Տիրճեան Կարկուտեանի մահը, որ պատահեցաւ Յունիս 6, 2022ին: Յուղարկաւորութեան արարողութիւնը տեղի պիտի ունենայ Շաբաթ, 18 Յունիս, 2022ին, առաւօտեան ժամը 10:00ին, Memory Chapel Forest Lawn Covina Hills գերեզմանատան մէջ, 21300 Via Verde Drive, Covina, CA 91724:

Սգակիրներ՝

- Տէր եւ Տիկ. Վարդիվառ եւ Նայիրի Կարկուտեան եւ զաւակը Ճոնի
Տէր եւ Տիկ. Վազգէն եւ Հակօ Գալթաքճեան եւ դուստրը Նայիրի
Տէր եւ Տիկ. Սերոբ եւ Ամանտա Գալթաքճեան եւ զաւակը Իւա
Տիկ. Մարի Գալթաքճեան
Տիկ. Հերմինէ Աբգարեան
Տիկ. Մարիա Չալթորոսեան եւ զաւակները Շանթ եւ Վիքթորիա
Տէր եւ Տիկ. Տիգրան եւ Ռոզէթ Չալթորոսեան եւ զաւակները Փոլին եւ Քրիս
Տէր եւ Տիկ. Կրէկ եւ Սալբի Տէրսահակեան եւ զաւակները Յովիկ եւ Նիքոլ
Տիար Պետրոս Քաղեզեան
Տիկ. Թագուշ Լերանեան
եւ համայն Կարկուտեան, Գալթաքճեան, Աբգարեան, Չալթորոսեան, Մուժաֆեան, Բախանեան, Թօզաթլեան, Աւետիսեան, Ղասապեան, Մուսկոֆեան, Ազլեան, Լերանեան, Տէր Սահակեան, Կուլիկուլիշեան, Ալեքսանեան, Չաղլեան, Գազէզեան եւ համայն ազգականներն ու բարեկամները:

Փոխան Ծաղկեպսակի

Հանգուցեալ Հայկանուշ Պոյամեանի մահուն տխուր առիթով ՄԳՀԿ Կլէնտէլի «Արսէն Կիտուր» մասնաճիւղը իր ցաւակցութիւնները կը յայտնէ զաւակներուն՝ ընկերներ Տէր եւ Տիկին Ազատ եւ Յարութիւն Պոյամեաններուն եւ բոլոր պարագաներուն, ու այս առթիւ փոխան ծաղկեպսակի 200 տուար կը նուիրէ «ՄԱՍԻՍ» շաբաթաթերթին:

Շարլ Ազնաւուրի՝ ժամանակակից Լուծումներով Թանգարանը Հնարաւորութիւն Պիտի Տայ Իւրաքանչիւր Անկիւնին Ձգալ Երգիչի Ոգին



Շարլ Ազնաւուրի թանգարանը պէտք է ըլլայ կենդանի, փոխադրած եւ ժամանակակից լուծումներով կառուց, ինչ որ թոյլ պիտի տայ հիւրերուն թանգարանի իւրաքանչիւր անկիւնին մէջ զգալ Ազնաւուրի ներկայութիւնը: Այս մասին նշեց «Ազնաւուր» հիմնադրամի գործադիր տնօրէն Քրիսթինա Ազնաւուրը, յայտնելով,

որ «Ազնաւուր կեդրոն»-ի ստեղծման գաղափարը ծնած է Շարլ Ազնաւուրի կենդանութեան օրօք: Քրիսթինա Ազնաւուրը պատմեց, որ անոնք, որոնք ծանչցած են Ազնաւուրը, գիտէին, որ ան համեստ մարդ էր եւ իրեն պետութեան կողմէ որպէս նուէր փոխանցուած երեւանեան կեցա-

վայրը նախընտրած է ծառայեցնել հանրութեան՝ այնտեղ կրթամշակութային կեդրոն եւ նորարարական լուծումներով թանգարան հիմնելով: Ու թէեւ տեղեկութիւն կը շրջանառուի, թէ Երեւանի մէջ այս պահուն կը գործէ Ազնաւուրի թանգարան, սակայն կեցապայրին մէջ երբեք թանգարան չէ եղած, Ազնաւուրը, Հայաստան այցելու ժամանակ, այնտեղ չէ ապրած: «Երբ կը գրուցէինք այդ թեմայով, Ազնաւուրը ըսաւ, որ կ'ուզէ նուէր ընել իր հայրենիքին այնպիսի բան, որմէ մարդիկ կրնան օգտուիլ: Այդպէս ալ յառաջացաւ կեդրոնի ստեղծման գաղափարը: Կեդրոնը պիտի ըլլայ նորարարական լուծումներով, քանի որ Ազնաւուրը ինք կը սիրէր նորագոյն արհեստագիտութիւնները ու կը հետեւէր անոնց: Թանգարանային հատուածէն բացի կեդրոնին մէջ տեղի պիտի ունենան վարպետութեան դասեր երաժշտութեան, ֆիլմի ոլորտներուն մէջ, պիտի իրականացուի ֆրանսերէնի դասաւանդում՝ Ֆրանսական հիմնակրին կողմէ, պիտի գործէ ձայնագրման սթուդիո», ըսաւ ան: Հիմնադրամի տնօրէնին խօսքով՝ թանգարանի նման ձեւաչափ տարածաշրջանին մէջ

տակաւին չկայ: Երբ կ'աշխատէին թանգարանի նախագիծին վրայ, ուսումնասիրած են համաշխարհային յայտնի շարք մը թանգարաններ՝ ոգեշնչուելու եւ ժամանակակից լուծումներուն ծանօթանալու նպատակով: «Մենք կը փափաքէինք հեռանալ դասական թանգարանային ձեւաչափէն, այժմ այդ այնքան ալ հետաքրքրական չէ: Ազնաւուրի թանգարանը պիտի ըլլայ փոխադրած ու կենդանի, արուեստագէտը ինք սրահէն սրահ պիտի ուղեկցի այցելուին՝ իր կողմէ ձայնագրուած ձայնային-ուղեկցութեան միջոցով պատմելով կեանքին պատմութիւնը: Արդէն պատրաստ է թանգարանի սենյակահիւան, աւարտին հասցուած են արխիւային աշխատանքները: Յառաջիկային կը նախատեսենք սկսիլ շինարարական աշխատանքները՝ առկայ շինութիւնը համապատասխանեցնելու «Ազնաւուր» կեդրոնի հայեցակարգին», նշեց տիկին Ազնաւուրը: Քրիսթինա Ազնաւուր նշեց նաեւ, որ ստեղծուող կեդրոնին միջոցով պիտի փորձեն սերունդներուն փոխանցել Շարլ Ազնաւուրի արժէքները, կեանքի պատմութիւնը եւ ստեղծագործական մեծ ժառանգութիւնը՝ որպէս ոգեշնչում:

Հովանավորությամբ՝

Ս. Դ. Հ. Կ. Արեւմտեան Ամերիկայի Վարիչ Մարմնի

Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան

135-Ամյակի Նուիրում

ԱԶԳԱՅԻՆ ԵՒ ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ԵՐԳԵՐՈՒ ԵՐԵԿՈՅ

ARMENIAN NATIONAL & ETHNOGRAPHIC SONGS

Sponsored by: S. D. H. P. Western American Committee

Dedicated to 135th Anniversary

With the participation of:

Մասնակցությամբ՝



ԱՌՆՈ ՄԿՐՏՉԵԱՆ
ARNO MKRTCHYAN



ՅԱՐՈՒԹ ՅԱԿՈԲՅԱՆ
HARUT HAGOPYAN

The event will take place on
Saturday, June 25, 2022,
Starting from 7:00 p.m.
At AEBU Center

Տեղի կ'ունենայ Շարաթ Յունիս 25, 2022-ին
Երեկոյեան ժամը 7:00-էն սկսեալ
Հ.Կ.Մ.-Ի շքեղ սրահէն ներս՝
1060 N. ALLEN AVE., PASADENA, CA 91104
Տեղերը ապահովելու համար՝ Հեռ. 626-429-2815

Մուտքի նուէր՝ \$75